

# ՍԵՐԵՆ ԱԼ ԶՈՐԱԿՅՈՒ

ՏՈԱՄ ԶՈՐԻ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Գրիգ'

ԵՐԱԲԵՐԻ ՄԵՍԻՈՆԱՐԻ



891.99

V-64

ՏՊԱԳՐԱԲՐԵՐԻ ՀՀԱՅԻ

ԵՐԻ ԵԱՐԴ

1918

891.99  
U-64.

18 NOV 2011

# ՍԵՐԵՆ ԱԼ ԶՈՐԱԿԻՈՐ

ՏՌԱՄ ԶՈՐՍ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ

Գրեց՝  
ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱՆԵԱՆ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՅԿ»  
ՆԻՒ ԵՈՐՔ  
1918

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Ներկայ աշխատութիւնը, գրուած տարիներ առաջ, 1911ին, սահմանուած էր լոյս չտեսնելու՝ առանց կարգ ճը թատերասէր երիտասարդներու ըստիպման:

Այսօր, զայն հրապարակ կը հանեմ, առանց կարեւոր փոփոխութիւններու, որովհետեւ, եթէ սըրբագրել հարկ ըլլար, ոչինչ նուազ պիտի գոհացնէր զիս՝ բացի անոր ամբողջական փոփոխութենէն:

Հեղինակը, այս փոքր տուամին ճէջ, պահած է իր չեղափոխական երիտասարդութեան համակ գաղափարապաշտութիւնը: Հաւատքի գործ ճըն է ան, եւ իբր այդ հետաքրքրական պիտի թուի, իր գրական ճիգերու շարքին՝ նկատուելով իր յղացման ճամատոր շրջանին ճէջ:

Առ նուազն, այս տուամը, համեստ զարտուղութիւն ճըն է մեր պատմական տուամներէն. Հարկ է մեր ժողովուրդը հետաքրքրել իր ապրած կեանքին երեւոյթներովը, եւ, սկրեն ալ զօրաւորը, այս ուղղութեամբ կատարուած փորձ ճըն է լոկ:

### ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱԵԱՆ

Նիւ Եօրք, Յուլիս 25, 1918



960-2000

813-981

## ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

ՄԱՐԳԱՐԵԱՆ	Հայ վաճառական մը
ՎԱՀԵ ԵՐՈՒՍՆԴԵԱՆ	իր գրագիրը—յեղափոխական մը
ԱԻԱԳԵԱՆ	Ամերիկա բառուած՝ նախկին գործիչ մը
ԱՆՆԻԿ	իր աղջիկը
ՇԱՀԱՄՐՃ ՔԵՐԹՈՂԵԱՆ	ԱՅՅիկի քեկնածուն
ԿԱՐԱՊԵՏ	Մարգարեանի ծառան

## ՏՌԱՄԻՆ ՆԻՒԹԸ

Աւագեան, Ամերիկա քաշուած է իր մէկ հատիկ աղջկան հետ: Իր յեղափոխական կեանքին թշուառութենէն յուսահատ, կ'ուխոէ զաւակն ամուսնացնել վայլուն երիտասարդի մը — Շաւարչ Քերթողեանի հետ, մինչ՝ Անիկ, կը սիրէ Վահէ Երուանդեանը, խրոխտ, գաղափարապաշտ գրագիրը Մարգարեանի, որուն գձուձութիւններէն զզուած՝ Վահէ կը խուսափի եւ կ'երթայ նուիրուիլ յեղափոխական առաքելութեան:

Մարգարեան, որուն դիմած է Անիկի հայրը, իբր բարեկամ, որպէս զի աղջկան ամուսնութիւնը արգիլէ Վահէի հետ, կը խաբէ զինքը եւ դիմակը վար կ'առնէ, Անիկն իրեն դրաւելու համար: Աւագեան կ'արթնայ, բայց շատ ուշէ. Վահէ մեկնած է երկիր եւ Անիկ անոր սուզը կը պահէ:

Ժամանակի ընթացքին, հետզետէ, եսասէր հայրը կը մոռնայ Մարգարեանի ձեռքը կրած անարդանքը եւ կրկին կը մտածէ աղջիկն ամուսնացնել Շաւարչի հետ, որ Մարգարեանի յանկարծական մահէն վերջ, անկէ դրամ ժառանգած է եւ փայլուն ու հարուստ ամուսնի կերպարանքովը կը ներկայանայ իրեն:

Բայց՝ մինչ եսասէր հայրն ու թեկնածուն կը

ծրագրեն կրկին շահիլ Աննիկի սկզբու, կը հասնի  
Վահէի ձերբակալման լուրը եւ կախուելուն վստա-  
հութիւնը։ Աննիկ, խոր սուդի մէջ կը ներկայանայ  
հօրն ու թեկնածուին եւ վերջին ճիգի մը մէջ, անոնց  
կը յայտնէ իր որոշումը՝ հետեւելու Վահէին, նուիր-  
ման շաւղին մէջ։

## ՍԵՐԻՆ ԱԼ ԶՈՐԱԿՈՐ

### ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

ՏԵՍԻ, Ա.

Մարգարեան յիսուն տարեկան հայ վաճառական  
մըն է։ Իր գրասենեակը, սեղան մը, որուն առջեւ  
կուգայ նստիլ դրամատէրը. դիմացը կաչ ուրիշ սե-  
ղան մը, որուն առջեւ, հաշիւներու տետրակներուն  
վրայ հակած, կը դբէ՝ Վահէ երուանդեան, Մար-  
գարեանի երիտասարդ գրագիրը։

Ներս կը մտնէ ծառան՝ Կարապետ, գաւառացի  
հայ տղաչ մը, ուշիմ բայց ստրուկ ըլլալու չափ խո-  
նարէ եւ իր աղային շահէրուն յարած՝ գոռող անդի-  
տակցութեամբ մը։

Մարգարեան (մատը առջեւի սեղանին վրաչ քը-  
սելով) — Իշո՛ւ գլուխ, գործդ ի՞նչ է որ առտուները  
սա փոշին չես մաքրեր։

Ծառան. — Մաքրեցի, աղա։ (Կը վախնայ)

Մարգարեան. — Հա՛ մաքրեցիր. (մատը փոխն  
ի փոխը քսելով սեղանի առարկաներուն վրայ) աս  
ի՞նչ աղտոտ գաւառացի ես. ծօ՛, Ամերիկան քու գեղդ  
չէ՛, հա՛ մլան. դիտցած ըլլաս որ, եթէ աւելի հոգ  
շտանիս գործիդ, մէկ երկուք չկայ, քեզ դուրս կ'ը-  
նեմ, հայ չէ՞ք մի՛, մարդ չէք ըլլար. մէյ մըն ալ

ելեր պատասխան կուտաս, ինքզինքդ ո՞ր ախոռը կարծեցիր: (Պոռալով պաշտօնեալին) Վահէ՛, քեզի՛ ալ խօսք ունիմ. քանի՛ հեղ ըսելու է որ վազ անց-նիս յեղափոխականներուն հետ տեսնուելէ:

Վահէ՛.— Բայց ատիկա ի՞նչ առնչութիւն ունի գործիս հետ:

Մարգարեան.— Դո՞ւն ալ լեզու ելար. (զայ-րանալով) բայց արդէն չափը կանցնես կոր դուն. անցեալներն ալ յօդուած դրելու տուեր էիր խելքը. գործիդ նայէ՛, տղաս, ատոնք փորդ չեն կշտացներ:

Վահէ՛.— Որքան ատեն որ գործս անթերի կը կատարեմ . . .

Մարգարեան.— (ինքզինքը զսպելով) Երկուքդ ալ նոյն գաւառացի աւանակներն էք. (ծառալին որ քովէն չի հեռանար) — Ի՞նչ է ուզածդ:

Ծառան (ամշնալով) Երկրէն նամակ առի:

Մարգարեան (զգուշաւոր) Ա՛ռ . . . աչքդ լոյս:

Ծառան.— Հայրս բանտ են դրեր:

Մարգարեան.— Կը վախնաս որ կ'սպաննե՞ն. հոդ մ'ալ պակաս կ'ունենաս. (ուրախ) ա՛լ երկիր գը-րամ չես խրկեր, հէ՛, հէ՛:

Ծառան.— Եղբայրներս ջարդեր են, գեղը սով կայ եղեր:

Մարգարեան. (անտարբեր) Շատ մը փիսութիւն կը ճաքրէ կը տանի սովը, ա՞տ ալ հոդ ընելիք բան է: Եւ յետոյ, կարճ կապէ. ի՞նչ է ուզածդ:

Ծառան.— Աղաչեր են որ կտոր մը փարա խըր-կեմ:

Մարգարեան (վեր ցատկելով) Առածդ չ'օպ-տե՞ց: Կը զարմանամ. ուտելիդ իմ վրաս, քան տոլար ալ ամսական կուտամ քեզի պէս իշուն: Արդէն բոլոր չայերդ ալ՝ երկիր անօթի էք, հոս եկածնուդ պէս՝

աղայութիւն կուզէք ընել. առած դրամնիդ խումարի կուտաք, ետքը՝ կուլաք ու կուլաք եւ կը կարծէք որ վրանիդ պիտի գթանք:

Ծառան.— Ճանըն աղաս, հաշիւ ըրէ՛ք, սա՛ հա-գուստ կապուստ է, սա թիւթիւն է, օտարութեան մէջ ես, մարդ-մարդասան չունիս, իրկուընէ իրկուն ֆլայ մը կ'երթաս:

Մարգարեան.— Կարճ կապէ՛, հասկցանք. առ սա՛ տասը տալերն ալ, նորէն փառք տուէք որ ինծի պէս աղա մ'ունիք: (այս միջոցին Վահէն քովը կը մօտենայ) — Դո՞ւն ալ փարա կուզես:

Վահէ՛.— Ես մուրացկան չեմ:

Մարգարեան.— Կը տեսնե՞ս, ի՞նչ բաներ ալ կ'ըսէ տղան: Ադ հպարտութեամբդ օր մը անօթի կը մնաս:

Վահէ՛. Պատիւս՝ ամէն բանէ վե՛ր:

Մարգարեան.— Ամա՞ն . . . քարոզ պէտք չէ դըւ-խուս. գնա՛ սա չէքը գանձէ՛. ետքն ալ սակարան իջիր. կրակի պէս վազելու է. նայէ՛ որ դրամը չի գողցնես, քուկինիդ պէս քանի մը պատիւ անով ծա-խու կառնուի, տի՛դ գլուխ — (ծառալին) Ո՞վ կայ դուրսը:

Ծառան. (քամահրող) նախ սա ուսանող տղան է. երկու օր է կը վոնտեմ. նորէն կուզայ, խաչա-գողին մէկն է:

Մարգարեան. — Նորէն վոնտէ: Ուրի՞շ:

Ծառան.— Անօթիներէն մէկն ալ դուրս ելլաւ չէր ուզեր, թեւէն բոնածիս պէս վար գլուրեցի:

Մարգարեան.— Հը՞ . . . նայէ որ մէկտեղը չի կոտրես, գեղացի՛: Ուրի՞շ:

Ծառան.— Պր. Աւագեանը և տէրտիրոջ տղան:

Մարգարեան.— Սա տղան ներս անցուր նայինք.

բոլոր հացկատակներն ալ հոս ժամադրութիւն են  
տուեք: (կը մտածէ) Աւագեա՞նն ալ հոս է ըսիր:

Ուսանողը ներս կը մտնէ:

Մարգարեան.— Բարե՛ւ, ի՞նչպէս էք:

Ուսանողը.— Կուգամ իմ անհուն շնորհակալու-  
թիւնս յայտնել ձեր առատաձեռն օժանդակութեան  
համար. արդարեւ, Ամերիկայի հարուստներուն է՛ն  
աղնիւն էք դուք:

Մարգարեան (համեստ) — Ի՞նչ ընենք, ձեռ-  
քերնուս եկածը պիտի ընենք:

Ուսանողը.— Դժբաղդաբար քիչեր գիտեն գնա-  
հատել:

Մարգարեան (հպարտ) — Եենք ամենուն ալ  
կուտանք, հա՛յ են, սրտերնիս չի բռներ. երանի՛  
թէ բոլորն ալ իմ հայրենասիրութիւնս ունենային.  
միայն թէ՝ շատեր՝ մեր դրամովն ուսում առնելէ  
վերջ, կը մեծնան, կը գոռողնան եւ փոխանակ երկիր  
երթալու ժողովուրդին ծառայելու, Ամերիկա իրենց  
հանգիստը կը փնտուն: Երկիր զնա՛, տղաս, խաւար  
անկիւնները լուսաւորէ՛. խննթութիւններ մի՛ ըներ  
սա չեղափոխականներուն պէս. ատ թող ըլլաչ մեր  
վարձատրութիւնը:

Ուսանողը (շփոթ) — Արդարեւ պարոն, դուք  
միւս հարուստներէն բարձր էք:

Մարգարեան (հպարտորէն դէպի դրամարկղ քա-  
լելով՝ մէկուսի) Ապո՛ւշը, քիչ մըն ալ թող տաս,  
հարուստները պիտի նախատէ: (դրամը տալով) —  
Վզերնուս պարտքն է, կը կատարենք, բարեւ խօսէ  
տէրհօրը: (Դուռը կ'առաջնորդէ եւ կ'երթայ դիմա-  
ւորել Աւագեանը)

Նոյնը եւ Աւագեան:

Մարգարեան.— Դուն հո՞ս, Աւագ, ո՞ր հովն է  
փէքը. դոնէ դուն դրամ ուզել չես դար:

Աւագեան.— Փառք Աստուծոյ:

Մարգարեան.— Աստուծնէ ի վեր չունչ չեմ ա-  
ռած. տո՛ւր, տո՛ւր, անդադար տուր. քասուն ծա-  
ռայ պահեմ, նորէն չեն բաւեր աս մարդոց դուռ բա-  
նալու համար: Ի՞նչ լուր. հոս ըլլալդ իսկ չէի դիտեր.  
սա՛ անիծեալ գեղացի՞ն, հազար հեղ պատուիրեր  
եմ որ շնորհքով մէկը գալուն, իսկոյն ներս մտյնէ...  
թէեւ... չէ՛ չէ՛... ասկէ քսան տարի առաջ ադ  
շնորհքը վրադ կը պակսէր, դո՛ւն ալ յեղափոխական  
էիր, աղգային դործիչ էիր, ա՛լ ի՞նչ գիտնամ. սա  
գլուխովդ դուն ալ քշուեր էիր խենթութեանց հո-  
սանքէն:

Աւագեան.— Իրաւո՛ւնք ունիս. Երիտասարդու-  
թիւնը յիմարութեան ըրջանն է: Բաց ես... (ցած)  
Վահէի մասին պիտի խօսէի:

Մարգարեան.— Հրաշալի աշխատող է. ի՞նչ է  
ըրեր:

Աւագեան.— Քեզի պատիւ չի բերեր ատանկ յե-  
ղափոխականներ աշխատցնել:

Մարգարեան. Որո՞ւն հոգը: Խորհէ՛ որ ամ-  
բողջ գործու վրան է. ո՞ր Ամերիկացին այսքան աժան  
եւ հաւատէցմօրէն կ'աշխատի. որո՞ւ կրնամ վստա-  
հիլ այս տեսակ էշիւեր զործ մը: Ասոր հետ մէկ-  
տեղ՝ համեստ տղաչ է. ուզածիդ չափ գլխուն զա՛րկ,  
բերնէն կոպիտ խօսք չելլեր:

Աւագեան.— Որովհետեւ՝ ան իր խելքով կ'ար-  
համարհէ քեզ ա՛լ, խօսքերդ ալ:

Մարգարեան.— (Հետաքրքիր դիտելով Աւագ-  
եանը) չէ՛, չէ՛... շտակը չէի կարծեր որ այսքան  
յետաղիմական եղած ըլլայիր. ըսէ՛ բարեկամ, դուն

չԵ՞ս որ, ատենօք, ժողովի մը մէջ պոռացեր ես.  
«Բոլոր շահագործուած տղաքները, իրենց բոնապետ  
պօսերուն վրայ հարկադրելու են քրտնող ճակատնե-  
րու եւ տառապող սիրտերու տիրութեան իրաւուն-  
քը:»

Աւագեան.— Զդէ՛ աս տղայութիւնները, Մար-  
դար:

Մարգարեան.— (շարունակելով) «Օր մը պիտի  
գայ երը մէր պայքարը վերջ պիտի դտնէ բոնապետ-  
ներու հետ. անոնց զօրութիւնը պիտի բազիսի ու  
փշուի բիւրաւոր տկարներու միացած արդարու-  
թեան իրաւունքին դէմ, ինչպէս ամենի կոհակներու  
կործանող ուժը կը փշուի բաղիսելով վիճակազմ այն  
ժայռերուն՝ որոնք կազմուած են աւազներու անհա-  
մար հատիկներէն: (Աւագեան ոտքի կ'ելլէ անհամ-  
բեր) է՛հ, հանդարտ կեցի՛ր, տղաչ, մենք քեզի այն-  
քան համբերեցինք... ի՞նչպէս ալ լաւ կը յիշեմ խօս-  
քերդ... դուն կ'ըսէիր. «Սակայն, մեզ ճնշող բըս-  
նապետներուն տեղ՝ մարդկային ազահութենէն պի-  
տի ծնի անհամենատօրէն հսկաչ՝ հեքեաթներու եօթ-  
նադլուխ հրէշը՝ որ դրամագլուխ պիտի կոչուի: Ան՝  
հսկելով կեանքի աղբիւրին վերեւ, ծարաւ ժողո-  
վուրդը պիտի մեռցնէ եւ եթէ՝ տառապող բոլոր  
մարդկութեանց յեղափոխող ուժովը չի կարուի ճի-  
ւաղին եօթը գլուխը մէկանց, մարդկութիւնը իր կո-  
չումին դաւաճանը պիտի ըլլայ:»

Աւագեան.— Եւ հիմա կ'ըսէմ՝ թէ այդ հրէշը  
յեղափոխութիւն կը կոչուի, որ երիտասարդներուն  
մէջ կը վչէ հայրենասիրութեան իսենթութիւնը. իր  
գինովութիւնը բոնած է ճատիսաշ գլուխները՝ որ զո-  
հարերութեան կը վաղեն՝ իրեւ թէ հարսնիքի, եւ  
այդ ճահուան հարսնիքին մէջ, կարծես գերմարդկա-

յին կամք մը — Կանայի հրաշաղործին նման — ան-  
սպառելիօրէն կը հոսեցնէ գինին, — նուիրուղնե-  
րուն բոցավառ արիւնը, որոն կրակէ շունչը կը փը-  
չէ այսօր իմ ալ տունէս ներս, մէկ հատիկ զաւկիս  
դալար չնորհներուն վրայ:

Մարգարեան.— Ապրի՛ս, բարեկամ, քու ատե-  
լութեանդ անկեղծութիւնը զիս համողեց. կ'ապրինք  
դարու մը մէջ ուր հայրենասիրութեան յիմարու-  
թիւններուն դէմ կուռելու համար՝ նախկին յեղա-  
փոխականներու մէջ միայն պիտի կրնանք մէր լա-  
ւագոյն առաջնորդները գտնել: Հրամանիդ տակն եմ,  
խօսէ՛, պահանջէ...»

Աւագեան.— Վահէն... ու աղջիկս սիրահա-  
րած են իրարու:

Մարգարեան (լանկարծակիի եկած) Ա՛ս իւրէ-  
լո՞տը... սիրահարա՞ծ, հա՛, հա՛, հա՛... անօթի  
փորը չի՛ նայիր...— (մտածկոտ) Լսել է, կարծածիս  
չափ էշ չէ՛ եղեր. ուրէկ՞ ո՞ւր, ... Եւ հիմա կ'ու-  
ղես անշրջաւ որ կորսուի՛...: Բայց բարեկամ, չե՞ս  
գիտեր որ աս տղուն երկու տարուան դպրոցի դրամը  
ե՛ս եմ տուեր եւ հիմա քովս առեր եմ որ աշխատի...  
կ'ըմբռնե՞ս — պարտքը հատուցաննելու է:

Աւագեան.— Միակ դարմանն է՝ իր կորուստը:

Մարգարեան.— Եւ յետոյ աս տղան չեմ կրնար  
դուռը գնել, սա՛նկ, առանց տարբեր պատճառի մը.  
տեսակ մը լրջութիւն ունի՝ որ՝ ի՞նչ մեղքս պահեմ,  
ինձի ազդած է. ուրիշ բան մ'ալ՝ գործիս կուզայ յե-  
ղափոխական ըլլալը. — կը զարմանա՞ս... դուն ա-  
ռուտուրի մարդ չես. է՛յ, աս տղաքը իտէալնե՞ր ու-  
նին, անձնազոհութիւն կը ցուցնեն, ձեռքերնին բաց  
է — լուտա՛ն, կուտա՛ն շարունակ, կարծես միլիօ-  
նատէր ըլլային. չե՛ս հաւտար՝ եթէ ըսեմ որ՝ առած

գրամը ձեռքին մէջ կը հալի. աղքատի կուտայ, յեղափոխութեան կուտայ, գիրքի կուտայ, կարծեմ՝ գրադէտ ալ է... քեզի պէս: Ասոնք ամէնքը զի՞նք կարօտ վիճակի մէջ կը պահեն, գերի՛ կը բռնեն... աշա՞:

Աւագեան.— Իմ սիրո՛ւս, աղջկանս սիրուն... հարկ է զի՞նք կորսնցնել. ի՞նչպէս, չգիտեմ. աւելի՛ բարոյական կորուստ մը, աւելի՛ բարոյական անկում մը, որմէ նուազած դուրս գալ ինքնն իր աչքին, կ'ըմբռունե՞ս. Հարուսած մը՝ որուն տակ ինքննքը թաղէ, ոչ թէ զի՞նքն հերոսացնելու պատրուակ մը: (ոտքի կ'ելլէ եւ կը մեկնի, Մարգարեան զի՞նքն առաջնորդելով)

Մարգարեան.— (մտածկոտ) ի՞ելլը հասնելիք բան չէ՛ աս սիրահարութիւնը... եւ ըսել՝ թէ ամբողջ Ամերիկան աղջիկդ կը գովէ աս պահուս, օրեւա պիտի մտնէ կ'ըսեն, չնորհաւորութիւններս, գընա՛, բարեկամ, քու բաղդդի իմ ձեռքերուս մէջ ապահովէ:

Մարգարեան առանձին:

Մարգարեան.— Անմի՛տը... խորհել է որ՝ առանց վարձատրութեան քովէս պիտի քչէի ասանկ աշխատաւոր մը: (կը մտածէ) թերե՛ւս, այդքան ալ պարապ չ'անցուցինք ատեննիս,— իչէ՛... ըրածդդէշ դործ չպիտի ըլլայ, Մարգա՛ր, յետին տարիքիդ... հըմ... շատ գեղեցիկ է կ'ըսեն աղջկան համար (ուրախ ոստումներ կ'ընէ) ատ տղան պէտք է փճացնել եւ այս հալը... խարել:

Ներս կը մտնէ վահէ.

Մարգարեան.— Ո՛րքան ալ չուտ եկար, կեանքիդ մէջ ասանկ կրակ ու բոց եղած չէիր:

Վահէ. — Երեւի ուրախ տրամադրութեան մէջ

էք: Մարգարեան (կտըեկիր՝ ձեռքը վահէի ուսին դնելով) Տղա՛յ, առոտուան ըսածներս ցաւ եղան սըրտիս (զարմանք վահէի) կուզեմ ապադադ շինել. է-չէ՛, ասոր չէիր սպասեր. ես ասանկ մարդ եմ ահա, դպրոցը պատմութիւն մըն եմ կարդացեր. ի՞նչ էր ան. — Հա՛, Տիքընափ Սքըուծն ու իր գրադերը. — Ճիշդ մեր պատմութիւնն է ան: Ճիմակուց գիտցած ըլլաս, որ ունեցած պարտքդ քեզի կը չնորհեմ: Է՛յ, տղայ, ի՞նչ ապուշ ապուշ երեսս կը նայիս. ես Սքըրուժին պէս դեւ տեսած մարդ չեմ: Քեզ լաւ գործի մը գլուխը պիտի դնեմ — դուն պօս պիտ՝ ըլլաս:

Վահէ (ուրախ եւ տարտամ) ես ի՞նչ վարկ ունիմ որ:

Մարգարեան.— Վարկի խնդիր չկայ. ես կըռնակդ եմ. — Եկը ւր նարդկութիւն ըրէ ասանկ անձարակին. Հիմա մտիկ ըրէ. — քու անունովդ գրասենեակ մը պիտի բանամ. զնա՛ վազը փաստարանս տես. Հարկ եղածը կը խօսիմ իրեն. դրամափոխութեան գործ մըն է որ ծրագրած եմ եւ հոս ունեցած փորձառութիւններդ պիտի դործածես — աչմ, զնա՛, այսօրը քեզի արձակուրդ:

(Վահէ կը մեկնի ուրախ, Մարգարեան ուսին զարնելով եւ կատակելով դուրս կ'ելլէ հետը:)

ՎԱՐԱԳՈՅՑ

Վերջ Ա. Արարուածի



## ԱՐԱՐՈՒԱԾ Բ.

ՏԵՍԻԼ Ա.

Աւագեան Պօլսէն Ամերիկա գաղթած յիսունը հինդ տարեկան գրադէտ մըն է: Իր հետն ունի աղջիկը, Աննիկ, որ երգչուհի ըլլալ կը պատրաստուի:

Տեսարանը կը ներկայացնէ Աւագեան՝ նստած սալօնին մէջ. անկիւն մը գրուած է գաշնակ մը, պատկերներ կախուած են պատէն, աթոռներ: Աւագեան թերթ կը կարդայ, Աննիկ կուսումնասիրէ իր նօթատետրը:

Աւագեան.— (թերթը վար դնելով) — Ահա երգչուհի եղար, քիչ ատենէն կը մտնես օրերա. ատեն է որ մտածես երջանկութեանդ վրայ. չնորհքով ամուսին մը. աղուոր ընկերական դիրք մը. փայլուն ապագայ մը — եւ կեանքիս երազն իրականացած պիտի ըլլայ:

Աննիկ.— Եւ ես հազիւ սկսած եմ երազել. . . աշխատա՞նք, աշխատա՞նք — բնա՛ւ ազատութիւն չը կայ. թո՛ղ որ աչքերս բանամ, հա՛յր, սպահ մը նայիմ շուրջն — դպրոցէն վերջ ամուսնութի՛ւն, առանց շունչ առնելու:

Աւագեան.— Նոր կեանքի մէջ կը մտնես, աղջիկս, — կը կարծես ծաղիկներով փոռուած է անոր ճամբան. տատասկներ կան ամէն տեղ, պառեխներ կան որոնց վրայէն անցնելու համար պէտք ունիս զօրաւոր եւ երիտասարդ պաշտուանի մը եւ ես ծերացած եմ եւ անուժ:

Աննիկ.— Այնպէս կը խօսիս՝ իբր թէ թեկնածու մ'ունիս աչքի առջեւ. . .

Աւագեան.— Երկու թեկնածուներ, — մէկը քեղերջանկութեան պիտի տանի, միւսը՝ որուն փարեր ես — հակառակ անտարբեր երեւոյթիդ որ զիս չի կրնար պատրել, — այդ վահէ Երուանդեանը — հաւատ' ինձի — կեանքիդ մեծագոյն դժբաղդութիւնը պիտի ըլլայ:

Աննիկ.— Հա՛յր, չեմ ուզեր որ այդպէս խօսիս՝ քու լաւագոյն բարեկամիդ զաւկին վրայ, որուն հետ մեծցեր եմ, զրօսներ եմ, որուն սիրաը բուրգվառ մըն է եղեր՝ ուր թափեր եմ իմ խանդերուս, իմ բաղձանքներուս, իմ ուրախութեանս եւ տրտմութիւններուս խունկերը:

Աւագեան.— Ճերի՛ք, հերիք. . . այդ պատմութիւնը հինցած է. այլեւս պզտիկ չես, աղջիկս, եւ կ'արժէ որ ապագայ կեանքիդ վրայ չի նայիս մանկութեան սէրերուդ աչքովը. արուեստագէտ ես ու կեանքդ համերաշխեցնելու ևս կոչումիդ հետ:

Աննիկ.— Երուեսար պարզութիւն եւ ճշարտութիւն է, եւ իմ սիրտս է որ պիտի ցուց տայ՝ կոչումիս ճամբան:

Աւագեան.— Աննի՛կ, Աննիկ, դուն զիս կը վըշտացնես. — քու մէջտ կ'զգած բոլոր այն ուժերը, որ զիս կործանումի առաջնորդեցին. — բայց դուն չե՛ս միշեր այդ երիտասարդութիւնը, դուն չե՛ս ճանչցեր այն օրերը, երբ սպազքարելով ազգին համար, հալածուած, բղքտուած թշնամիներէս, մոռցուած բարեկամներէս, տուն կը նետուէի անօթի, խենթի նըման, եւ հէտ մայրդ լոիկ կը նայէր իմացական գինովութեանս վրայ ու կը հատնէր, ու կը մեռնէր ամէ՛ն օր, ամէ՛ն վայրկեան: Ես՝ կ'ըղձայի մահուան,

գրաւուած լոիկ մարտիրոսութիւններու ամենէն հերոսականին պատկերէն եւ կուրութեանս մէջ չէի ըդդար՝ թէ խոնարհ ու աղքատիկ յարկիս տակ կը դանկըտէի փափուկ էակ մը, որ, սիրոյ սէտք ունէր և զորժակատով մը պիտի կարենայի կեանքի բերել։ Աւա՛ղ, մայրտ մեռաւ օր մըն ալ. կը յիշեմ այդ տխուր օրը, երբ ամկիւն մը կծկտած՝ ինծի կը նայէիր վախով ու կասկածով, պղտիկ ձեռքերուդ մէջ սղմած կարմիր թուշերդ, ու կ'զգայի թէ ոճրագործ մըն էի. կը հաւտայի որ՝ ճիւալ մըն էի՝ ոչ միայն երջանկութենէ զրկած ըլլալուս համար զդալուն էակ մը՝ որ կեանքին լմանութիւնը իմ մէջս վինտած էր, այլ՝ անդութ գտնուելուս համար քեզի՛ հանդէպ՝ որ զրկած էի բարիքներուն եւ վայելքներուն ամենչն աստուածայինէն եւ ամենէն անմոռանալիէն, որ է մայրական գորովը։ Հաւտա՛, Աննիկ, ո՛չ, այդ օրը ուխտի օր մ'եղաւ եւ քու մօրդ հողին վկայեց այն անջնջելի խոստումին՝ որով ուխտեցի քեզմէ հեռի՛ պահէլ թշուառութեան բաժակը։ (խիստ ու անկարեկիր) Ու դեռ կան արարածնե՞ր, որ աղատութեան համար պազքար կը մղէն եւ խենթե՞ր ալ՝ որ ժողովուրդը փրկելու համար ինքզինքնին կը կործանէն։

Աննիկ. — Աւա՛ղ, հայր, դուն վիովին փոխուեր ես. ո՛չ, դուն կ'ուզես փոխուիլ, բայց կ'զգաս թէ կամք չունիս, աղատութիւն չունիս ու կը զայրանաս՝ որ ինքզինքդ չես մնացած։ (խղճալիր) Կրակը որ մաշեցնելով հերոսութեան պիտի առաջնորդէր քեզ, աղատութեան սիրուն, ալսօր՝ հողիդ կը վերածէ թշուառ մոխրակոյտի մը, եւ դուն՝ անոր տակ վառ մնացած քանի մը կալծերն ալ կ'սպառես՝ լեզափոխութեան ատելութեանդ մէջ, որ կեղծ է եւ որ հազիւ կրնայ խարել այսօրուան յետադիմական բարեկամ-

ներդ։ Ինչո՞ւ կը յուզուիս, մենք նոյն լեզուն չենք խօսիր. դուք ձեր հոգեկան ուժը փորձեցիք կոփեւ մէջ եւ պարտուեցաք. մենք կը յանդգնինք յաղթել. ապազան մերն է։

Աւագեան (քամահրոտ) Մանաւանդ հայ կնիկւներուն։

Աննիկ (վսեմ) Ա՛չ, ինչո՞ւ աչքեցնիդ կը խփէք չտեսնելու համար թէ բան մը կայ փոխուած՝ այս տկար էակներուն մէջ, որոնց քամահրուած զգայնութենէն կը քաղէք ձեր կեանքին հաճովքն ու երջանկութիւնը եւ ձեր եսասիրութեան բոլոր փառքերը։

Աւագեան. — (հետզհետէ զարմացած, արագ շարժումներ կ'ընէ, կը նստի, կը քալէ եւ աղջկան կանգ առնելով) — Զէ՛, աղջիկս, ատոնք յիմադութիւններ են եւ կը տեսնեմ որ՝ այդ հերոսը թունաւորեր է միտքդ յեղափոխութեան մը վտանգաւոր սնունդովը։ Ո՛չ, հազար անդամ ո՛չ, դուն հոս եկեր ես արուեստով պարապելու, խնդալու, պարելու, երդակելու, ցատկուելու եւ չէ թէ օրն ի բուն մտահոգուելու հայ ճակատագրով։ Այդ հոգերը մենք Պօլս թողուցինք, ա՛ջջիկս։

Աննիկ. — Այդ հոգերը միշտ ներկայ են, հայր, աւելի քան երբէք անոնք կը պոռան իրենց ցաւը եւ դուք՝ իզո՞ւր ականջնիդ կը փակէք աւերներէն եւ կրակէն, կործանումէն եւ պատուհասէն փախչող Ղովաներու պէս, որ չպիտի փրկուիք, այլ պիտի քարանաք եւ ոչ մէկ նախախնամութիւն պիտի կրնայ ձեղ աղատել՝ անողոք ճակատագրէն։

Աւագեան (գրգոռուած) — Դո՞ւն ալ ինծի դաստալու ելար հիմա։ Կը կարծե՞ս որ անուշ լեզու բանեցնելով յիմար խանդավառութիւններդ յաւիտեան

պիտի քաջալէրէի. ըսէ՛ մէյ մը, կը առա՞ւ մտածեցիր՝  
որ քու յաւակնութիւններովդ պէտի կրնազիր զիս  
մէկդի կեցնել անխախտ որոշումէս, որ է զքեզ ամուս-  
նացնել երիտասարդներու ամենէն պատուականին  
հետ — Շաւարչ Քերթողեանին, որ հարուստ է, որ  
տաղանդաւոր է, որ կրնայ քեզ փայլեցնել սալօննե-  
րու մէջ եւ հակառակ կամքիդ՝ զքեզ ազատել այն ի-  
մաստակին ձեռքէն, որ պատուհանիդ ճաղին վրայ  
նստեր կ'երգէ իեղափոխութեան մը ծթռած երգը.  
գիտցի՛ր, աղջիկս, որ այդ թռչունին թեւերը պիտի  
կտրեմ, դուն կը խնդա՞ս, բայց նայէ՛, նայէ՛...  
(բոունձքը շարժելով կ'ուղէ դուրս ելլել)

Աննիկ. — (Հայրը կեցնելով) Դուն ոչինչ պիտի  
ընես, հայր, — դուն ոչինչ կրնաս ընել սիրոյ մը դէմ՝  
որ քու խնամքիդ տակ մեծցաւ, զօրացաւ եւ ես կ'ա-  
տեմ այն արուեստը, կ'ատեմ այն փառքը, որ զիս  
պիտի բաժնէ այլ սէրէն: Դուն կեանք տուիր անոր և  
այդ կեանքին մէջ զրիր, բնազդաբար, քու յեղափո-  
խական երիտասարդութեանդ բոլո՞ր նուիրուող զգա-  
ցումները. այլեւս իրաւունք չունիս զայն մեւցնելու  
եւ, այն պահուն, երբ կեանքդ դուրս կ'ուղես ձգել  
իմ սէրս, արեան ձայնը կը մարի մէջս ու զքեզ կը  
դիմաւորէ բան մը, սէ՛րէն ալ զօրաւոր, անիկա՝  
նուիրումն է հայրենասիրութեան:

Աւագեան. — Եւ դուք երկուքդ նուիրեալնե՛րն  
էք այդ հայրենասիրութեան. երբէք սիրահարական  
իմաստակութիւնը այսքան հեռու չէ՛ր տարուած:  
Ո՛չ, ոչ, դուն կը զառանցես եւ ես այլեւս չեմ կրնար  
հանդուրթել քսանը հինգ տարեկան խենթուկի մը ե-  
րեւակայութիւններուն: (զայրացած կը մեկնի)

ՏԵՍԻԼ Բ.

Աննիկ՝ պահ մը մտածկոտ, առանձին:—  
Աննիկ. — Իե՛զմ հայր, — ի՞նչքան թշուառ է  
մարդը, երբ կը պայքարի ինքզինքին դէմ ու կը զայ-  
րանայ՝ չի կրնալ խլելուն համար՝ սիրուած էակի  
մը սրտէն՝ բոլոր հզօր բնազդները որոնց արմատը  
խարսխուած կ'զգաւ իր իսկ կութեանը մէջ: Պատաս-  
խանատո՞ւ եմ ես՝ այն ջերմոտ խանդավառութիւն-  
ներուն համար՝ որ հոսեր են արիւնիս մէջ. ազատ  
կամք ունի՞ մարդ երբ կեանքը, ծնելէն իսկ առաջ,  
արդէն նախասահմանուած կը յղացուի ճակատագրի  
մը՝ որուն զինքը կը մղեն իր բնութեան մէջ տիրական  
բիւրաւոր գաղանի ուժեր: Ֆանի որ չունինք ազատ  
կամք, արդեօք տէ՞րն ենք մեր սրտին... որքա՞ն  
զուրկ է իմաստասիրութենէ խեղճ հայրս: Պարտա-  
կանութեան մէջ եղեր է զինուոր ու զարկեր է՝ տո-  
կալով հարուածներուն. ինկեր է, որովհետեւ չէ  
ճանչցեր չափաւորութիւնը՝ որ կեանքը կը ներդաշ-  
նակէ. եւ իր անկումին մէջ կը ցուցադրէ նոյնքան ան-  
խորհուրդ յետադիմականութիւն՝ որ եսասիրութեան  
յոռեգոյն արտաչայտութիւնն է:

(Շաւարչ Քերթողեան ներս մտած է այս մենա-  
խօսութեան միջոցին) — (Տեսնելով Շաւարչը) —  
Օ՛չ, բարեկամ, կը ներէք որ ձեզ չեմ նշմարեք:

Շաւարչ. — Ակամայ ունկնդրեցի ձեր մենախօ-  
սութեան, — Թոյլ կուտա՞ք որ ըսեմ՝ թէ ձեր հայրը  
վինուորի պէս ալ կը սիրէ ձեզ, — պարզօրէն, բըռ-  
նութեամբը վագրի մը՝ որ ակուայ ու ճիրան ցոյց  
կուտայ իր ձագուկը պաշտպանելու համար:

Աննիկ. — Տարակոյս չկայ. բայց կը սիրէ եսա-

սիրութեամբ, ինչպէս դուք կը լրէք զիս,— ձեր  
արուի փառասիրութեան համար, ձեր փայլելու եւ  
ցուցնելու տենչչն մղուած: Կին մը ստացուածք մըն  
է կամ՝ զարդ մըն է. եւ ոմանք կ'ամուսնանան՝ պէտ-  
քեր գոհացնելու համար, իսկ ուրիշներ՝ իրենց զար-  
դը ցուցադրելու համար:

Շաւարժ.— Աննի՛կ, կրկի՞ն պիտի ցուցնէիր այդ  
քար սիրտը, այդ ցուրտ տրամաբանութիւնը ինձի՝  
որ կ'ուզեմ մոռնալ մտածումը եւ լո՛կ զգա՛լ. . . կը  
տեսնեմ, դուն կին չես, այլ խիստ ու լուրջ նախախնա-  
մութիւն մը, որ անզդայ կ'իշխէ մեր սրտերուն վրայ  
եւ հնազանդիլ կը պահանջէ օրէնքի մը՝ որ սիրոյ օ-  
րէնքը չէ: Այդ օրէնքը կը կաշկանդէ երիտասարդու-  
թեան հրճուանքները, կը զդիթայէ մեր հաճոցքի ի-  
րաւունքը եւ մահը կը նկարէ — զոհաբերութիւն —  
չփեղ բառով: Պատրանք, օրիորդ, ցնո՞րք է այդ ա-  
մուլ նահատակութիւնը: Աննի՛կ, աննի՛կ, կեանք  
տուէք մեղի, կեանք մը կնոջական զգայնութեամբ եւ  
փափուկ գգուանքով առլի: Մէր տուէք մեղի՝ լոյսով  
ու ցօղով ողողուած սէր մը՝ որուն մէջ գտնենք մեր  
աստուածութիւնը:

Աննիկ.— Եթէ լլջօրէն կ'առնես կեանքը, բա-  
րեկամ, լաւ է որ սիրտ ուրիշի մը դասցնես: Իմինս  
փակուած է հաճոյքի կոչերուդ առջեւ:

Շաւարժ.— Էսէ՛, ուրիշ մը կը սիրես. . . ճար  
չկա՛յ. . .

Աննիկ.— Ա՛հ, թշուա՛ռ:

Շաւարժ (յուզուած) — Ի՞նչքան զթառատ պիտի  
ըլլար այդ թշուառութիւնը, եթէ չըլլար այն աչար-  
կու խեղճութիւնը՝ զոր կ'ապրիմ առանց քեզի: Երբ  
կը տեսնեմ քնքուշ ձեռքերդ, ինծի կը թուի որ՝ ու-  
րիշի մը, թերեւս ծանօթի մը, թերեւս բարեկամի մը

ձեռքերուն մէջ դրուած յաւիտենական սիրոյ նամակ-  
ներ են անոնք, որոնց դգլխիչ բոյրը կը հոտոտէ ան,  
գորս կը չօշափէ, կը բանայ՝ իր հոգին լեցնելու համար  
անոնց գլախոտ յուզմունքովը, — կը ծալէ զանոնք  
ըստ կամս, ու կը թաքցնէ իր հուրծքին մէջ, սրտին  
վրայ, հո՛ս. . .

Աննիկ.— Եթէ բարեկամութեան համար է, ա-  
հա՛ այդ ձեռքը, քեզի կ'երկնցնեմ զայն: Վերջապէս,  
ե՛ս ալ իրաւունք ունիմ անսալու սրտիս ձայնին եւ  
ինքզինքիս չի թոյլատրելու որ ան սայթափի ու իյ-  
նայ՝ հեշտորէն սահելով՝ աղուոր խօսքերուդ ծաղկի-  
ներուն վրացն՝ որոնց վիետառած թերթերը կը ցա-  
նես քայլերուս տակ: Ո՛չ բարեկամ, — մի՛ իարուեր  
իմ շնորհներէս, որոնք պատրող երեւովթներ են քեզի  
համար: Մէր չկա՛յ մէջս, չկա՛յ կեանք, կին չե՛մ ես՝  
եթէ ոչ անոր համար՝ որուն սիրտը կը տրոփէ հայ-  
րենիքի սիրովն եւ որուն կեանքը աղօթք մը, ուխտ  
մը եւ նուիրում մըն է, ցաւով ու տառապանքով շին-  
ուած շայուն գոյութեանը:

Շաւարժ.— Պատրանքնե՛ր են ատոնք:

Աննիկ.— Վաղուան իրականութիւններն են ա-  
սոնք: Կը մոռնա՞ս այն կիները, մե՛ր քոյրերը, որ  
իրենց պատրիւն ու ցեղին անունը իրկերու համար,  
զաւակնին գրկած վար կը զահապիմէին ժայռերէն՝  
դէպի մահ: Պատրիւ եւ անձնազոհութեան այդ ոգին է  
որ կ'արթնայ ահա՛ խոնարհ յարկերու տակ, տկար  
աղջնակներու հոգիին մէջ. ան կը զօրանայ, կ'ամի,  
արմատ կը ձպէ, ծիլ կ'արձակէ ու կը բացուի տոհ-  
մալին կեանքին մէջ՝ եւ սիրուհին կ'ըլլայ, գթու-  
թեան քոյր, կուլաչ, կը տառապի, կը զոհուի, կը  
ներչնչ ու կը պահպանէ, եւ դուք երիտասարդներդ,  
օտարներու կեանքին ոսկի ցոլքերէն հրապուրուած,

կ'անդունէք այս արցունքող ոչը որովհետեւ՝  
լոկ համոյք չէ ան:

Շաւարձ. — Ինչքա՞ն հեռու ենք իրարմէ: Ցը-  
նո՛ք, օրիորդ, երբ տոհմացին զգացումը այնքան կը  
գորանայ որ մոլեռանդութիւն կ'ըլլայ, որ հոգիներ  
կը կապտէ եւ կեանքեր կը զոհէ, — երջանկութիւնը  
կը սմքի ձեր բոցավառ երազներուն կրակին մէջ,  
ինչպէս հասուն պտուղ մը կը չորնայ ամրան արեւին  
տակ: Բայց ըսէ ինծի, ի՞նչ բան կը ներշնչէ ձեզի  
այս երազները:

Աննիկ. — Այն անպարտելի ուժը որ ազատ կեան-  
քին մէջ մտնելով կը պոռթկաչ երբեմն հրաբուխներու  
նման այրելով ու լափելով — անոր անունն է՝ յեղա-  
փոխութիւն, որուն բոնութենէն կը ծնի կեանքը, ա-  
զատութիւնն ու ճշմարտութիւնը: Անոր, այս յեղա-  
փոխութեան անունովն է որ մենք կը խօսինք, որով-  
հետեւ կը հաւատանք որ, ինչ բարիք որ մտած է կեան-  
քին մէջ, ծնած է այն հողէն՝ զոր պարարտացուցած  
են իրենց արիւնովն ու արցունքով՝ յեղափոխութեան  
եւ ազատութեան մարտիրոսները:

Շաւարձ. — Մոլեռանդութիւն:

Աննիկ. — Հաւա՛տք:

Շաւարձ. — Ի զո՞ւր, այդ հաւատքը զիս չի՛  
ներշնչեր:

Աննիկ. — Ի՞նչ են այն կնոջական գեղեցկութիւն-  
ները՝ բաղդատմամբ այս տառապող եւ ստեղծող հա-  
ւատքին գեղեցկութեան, զոր կը քամահրէք՝ պաշտե-  
լու համար համբոյր մը, ժպիս մը, — ցնորքնե՞ր:

Շաւարձ. — Ասո՛նք են մեր աստուածները:

Աննիկ. — Ասո՛նք են ձեր մոլորութիւնները:

Շաւարձ. — (կատակող) հանձարը որ մենք ու-

նինք գեղեցիկը պաշտելու՝ սատանային պարգևն է.  
ասոր համար կը մոլորինք:

Աննիկ. — Ճշմարիտ հանձարը բարի է. ան կը  
հաւատայ, կը տառապի ու կ'ստեղծէ: Եկո՛ւր, քեզի  
ցոյց տաճ կեանքը եւ անոնք՝ որ կը տառապին, ու  
պիտի տեսնես թէ երջանկութիւնը տառապանքով կը  
տալտնուի: (կը մեկնին)

## ՏԵՍԻԼ Գ.

### Նոյն Վայրը

Ներս կը մտնեն Աւագեան եւ Շաւարչ խօսակցե-  
լով:

Աւագեան. — Ես աղջիկս լաւ կը ճանչնամ, աը-  
զա՛ս, — այն յամառ գաղափարապաշտութիւնը, ո-  
րով ես կեանքը մոռցայ, ինծի հետ չի ցնողեցաւ. Ան-  
նիկ ժառանգեց զայն... եւ կը սոսկամ, որովհետեւ  
անոր ուժը անկործանելի է. անոր սէրը կարմիր ա-  
րիւնին մէջ անցած է իրեւ անշնչելի ողի, ինչպէս  
բուրումներու հեղուկին մէջ կ'անցնի ծաղիկի մը  
խնկաւէտ հոտը: Եւ յետոյ, կը տեսնե՞ս, այդ իսէալի  
սէրն իսկ, ճիշդ անոր համար որ աղջկանս էութեան  
մասն է կազմեր, իմ ալ կեանքիս մասը կը դառնայ.  
արիւնի կապը եւ Աննիկի վրայ շռայլած խնամքնե-  
րուս այնքան զօրաւոր կապը՝ հոգեկան է. հարուա-  
ծել անոր հաւատքը, ջնջել իր մէջ ողին, իր երազող  
երեւակայութիւնը, իր լուզուող սիրաը, պիտի նշա-  
նակէ նաեւ նոյն հարուածով փճացնել իմ սիրտս եւ  
ջնջել իմ ալ կեանքս:

Շաւարտ. — Իրաւունք ունիք. բայց ե՞ս՝ ի՞նչ  
պիտի ըլլայ իմ բաղդս:

Աւագեան. — Հոն՝ ուր չէ կարելի հարուածել,  
հարկ է դարձանել: Աննիկի հոգին բոցավառելու  
պատրաստ նիւթի մը կը նմանի որ պայմելու եւ հրդե-  
շելու համար պէտք ունի կայծի մը, դուն եղիր այդ  
կայծը, Շաւարչ, եւ քու սէրդ թող զայն վառէ:  
(պահ մը յուսահատ կը նայի Շաւարչի) Ի՞նչքան  
տկար ենք երկուքս ալ՝ ծեր ու երիտասարդ՝ կար-  
ծես պարպուած ենք. հաւատք չկա'յ, կորով չի  
կա'յ...

(Դուրսէն ոտքի ձայներ. Աննիկի ծիծաղը. Վա-  
հէի հետ ներս կը մտնեն: Աւագեան եւ Շաւարչ քովի  
սենեակը կը քաշուին:

Վահէ. — Ահա' հանդրուան հասանք: Գիտե՞ս,  
Աննիկ, ի՞նչքան դորովի՛ է քեզ մօտ դանուիլը: Քու  
նայուածքդ մանուկի մը անմեղ անհոգութեամբ սըր-  
տիս խօլ բոցերուն հետ կը խաղաւ. գիտեմ թէ իմս  
ես. բայց կը վախնամ... կը վախնամ որ իմ բոցերուս  
ծուխը՝ ացդ անմեզօրէն զրօննող ակնարկներուդ առ-  
ջեւ փակէ, մեր ոսկի երազներուն, մեր խնկու հա-  
ւատքին եւ մեր հարուստ յոյսերուն հորիզոնը: Կը  
վախնամ... որովհետեւ երջանիկ եմ, ու խօսքը մատ-  
նիչն է այս վախին՝ զոր չի կրնար պարտկել:

Աննիկ. — Ուրեմն լոենք. լոռութիւնը սնունդն է  
հոգիին:

Վահէ. — Ո'չ, դուն համակ երդ մըն ես եւ իմ  
հոգիս կ'ուզէ ըմբոշնել քու նուագիդ հեշտանքնե-  
րուն մէջ՝ մեր հայրենի սարերէն սահող զեփիւունե-  
րու մեղեղին, մեր Շիրակի անուշ առուակներուն զը-  
ւարթ կարկաչը, մեր Արարատի դաշտերուն մէջ հըն-  
չող շինական սրինդներուն հովուերգութիւնը: Դուն

պատկեր մըն ես, եւ իմ աչքերս կ'երազեն քու դէմքիդ  
վրայ տեսնել՝ նմանութիւնը մեր դիցուհիներուն, Ա-  
նահիւաին մաքուր պարկեշտութիւնը եւ Տարօնի Աստ-  
ղիկին գեղեցկութիւնը: Դուն հայրենիքն ես ինծի  
համար եւ քու մէջդ կը պաշտեմ մեր աղջնակներուն  
բոլոր չնորհները. դուն սիրուհի ես եւ մեր տոհծին  
խորունկ ու ջինջ ակնրէն բղիած մեզի կուգաս եւ քու  
համբոյրներուդ մէջ կ'երազենք ծծել անոր անմահ  
կեանքին նեկտարը. դուն քրմուհի ես եւ բնազդաբար,  
անցեալին փառաւոր ներջնումները մեր հաւատքի  
հուրին վրայ թափելով, յաւէտ վառ կը պահես  
վեստեան կրակը մեր հայրենի սէրերուն... Ո'վ սի-  
րուհի՛, երբ զքեզ կը սիրեմ, — կը սիրեմ իմ մայրս,  
իմ քոյրերս, իմ օճախս, իմ գեղս, իմ հայրենիքս, ա-  
մէն ինչ՝ որ այնքան նուիրական է ինծի եւ այնքա՞ն  
անքակտելիօրէն կապուած է իմ էութեանս հետ: (ի-  
րեն կը քաչէ զայն եւ կ'ուզէ համբուրել)

Աննիկ. — (ձեռքը գնելով Վահէի բերնին վրայ)  
Ո'չ, ո'չ, սիրոյ համբոյրը մահուան օծումն է: Մենք  
կ'ուզենք ապրիլ, մենք կ'ուզենք զոհուիլ, կ'ուզենք  
յաղթել — յաղթել մեր բանութեան, յաղթել մեր սէ-  
րերուն, ըլլալ ժան Տարքներ եւ վարել ժողովուրդը  
ազտառութեան. համբոյրը մեր սէրին հաշտութիւնը  
պէտք է ըլլայ տոհծային սէրին հետ. անիկա պիտի  
ըլլայ հաղորդութիւնը մարդուն եւ հայրենասիրու-  
թեան եւ կնքէ մեր դաշննքը՝ ազգային կեանքի գե-  
րագոյն արտացայտութեան եւ ազնուագոյն իշխա-  
նութեան հետ՝ որ հայրենիքն է:

Վահէ. — անկէ միայն մեր կեանքը կ'առնենք:  
Եկո'ւր, մեր անուբաններուն խառնենք կտոր մը իրա-  
կանութիւն. ո'վ Աննիկ, հայրենասիրութիւնը սիրոյ  
վրայ է հիմնուած. եղբայրասիրութեան գերազանց

արտայայտութիւնն է ան. եկո՛ր, եւ թող մեր սէրին  
մէջ ապրի մեր արիւնէն եւ աջիւնէն վերածնող մեր  
փառաւոր ցեղին սէրը — աւանդական ոսկի փիւնի-  
կին նման: Բարով մնաս, սիրուհի, եւ թող վաղը՝  
մեր չոյսերուն արշալուն ըլլայ:

Աննիկ.— Երթաս բարով (ձեռքով համբոյր մը  
կը սիրէ եւ անոր հետեւելով դուրս կ'ելլէ:)

Կը մտնեն Աւագեան եւ Շաւարչ:

Շաւարչ.— Կը սիրէն զիրար. երազող սէր մըն  
է աս: Ցնորքներով կ'ասլրին եւ պատրանքներու դէմ  
կարելի չէ պայքարիլ:

Աւագեան.— Դո՞ւն ես այսպէս խօսողը. դուն որ  
դրական ես եւ զինքը կը սիրես. դուն որուն վրայ  
յուսս դրեր եմ որաչսզի աղջիկս պատես այդ խեն-  
թին աղդեցութենին:

Շաւարչ.— Կուզեմ կոռւիլ. սիրոյ իրականու-  
թիւնն ալ վերջապէս իրաւունքներ ունի եւ կը զինէ  
մեր մարմինը, կը նորոգէ մեր արիւնը, կը պրկէ մեր  
ջիղերն ու մսանները պայքարելու համար աներեւոյթ  
ուժերու դէմ՝ որ իտէալներու անունով կը գրաւեն  
անփորձ հոգիները:

Աւագեան.— Այժմ մարդու պէս կը խօսիս:  
Մենք կը սիրենք. սէրը նախանձոտ է, ուրեմն խո-  
րամանկ է եւ խարդախ: Առաքինութեանց եւ ոճրա-  
գործ չարիքներու խառնակ աղրիւն է ան, որ յա-  
էտ կը հոսի մարդկութեան մէջէն: Սէր եւ ճշմար-  
տութիւն... երկուքն ալ տառապանք կը ծնցնեն, երբ  
մարդոց մէջ միասին կը յայտնուին: Հա՛րկ է թաք-  
ցընել ճշմարտութիւնը եւ ցուցադրել սէրը: Ահա՛ այս  
սէրն է որ իրաւունքին կը տիրանայ, տղա՛ս: Այս  
սէրն է որ զեղուն հոսանքին տակ կը ծածկէ կեանքին  
բոլոր տղեղութիւնները եւ անոր անարատ շողին քով,

Ճշմարտութիւնն իսկ անզօր կը մնայ սեւութիւնները  
քողարկելու համար: Շաւարչ, կտոր մը քաջութիւն  
ունենանք սիրելով, եւ ծածկենք մեր բուն մտածու-  
մը. քողարկենք մեր անկեղծութիւնը:

Շաւարչ.— Ո՞ր աստուածը կրցեր է երջանիկ  
ապրիլ փառքի ողիմպոսին վրայ՝ առանց սիրոյ. եւ  
ի՞նչպէս կուզէք որ ես երջանկութեան բարձունքներն  
ելլեմ՝ մինչդեռ իմ սէրիս առարկան վար կ'իջնէ ժո-  
ղովրդավին խոնարհութեան մէջ: Հարկ է իրեն հետե-  
ւիլ, այնպէս չէ՞՝, ո՞վ հայր, հարկ է բարոյապէս  
ծպտուիլ, մտնել յեղափոխականի վերարկուին տակ:  
Եթէ այսպէս է որ Աննիկը պիտի գրաւեմ, տուէք ին-  
ծի բոլոր կեղծիքներուն զիմակները...

Աւագեան.— Ուրեմն համաձայն ենք. ձեռք  
տանք իրարու եւ դաշնիք կապենք:

Շաւարչ.— Եւ թող մեր կամքը սիրող կեանքիս  
օրէնքն ըլլայ:

Աւագեան.— Ապրի՛ս, Շաւարչ, տե՛ս, չեմ ու-  
զեր որ աւելին խոստանաս. Հարկ է հնարամտիլ՝ որ-  
պէս զի Աննիկը վերաշահինք քեզի. եթէ չի կրցար  
զինքը գրաւել այլապէս՝ վրադ առ բոսոր պատճու-  
ճանը արիւնոտ յեղափոխականի, անցի՛ր միւսին տե-  
ղը. Թող դերերը չի փոխուին, այլ միայն դերակա-  
տարները: Ցաեսութիւն, տղաս, թող մեր հոգածու-  
թիւնը մեղ առաջնորդէ:

(Շաւարչ՝ Աւագեանի ձեռքը սղմելով՝ կը մեկ-  
նի)

Աւագեան.— Վերջապէս մինակ եմ ցաւիս հետ:  
Բայց չխաբուինք. առջեւնիս կան երկու տղաք. մէ-  
կը զոր կը սիրեմ՝ փոփոխամիտ է, անսկզբունք եւ  
փայլուն. միւսը՝ զոր կ'ատեմ՝ ապառաժի պէս տո-  
կուն է, մոայլ եւ ազնիւ. մէկը կը սիրեմ՝ որովհետեւ

Հարուստ է եւ ծերութեանս հանդ ուանը պիտ' ըլ-լայ. միւսը կ'ատեմ՝ որովհետեւ առ որ մէջ կը տեսնեմ աղքատ ու անձնուելը երխասարդութեանս պատկերը, եւ կը սոսկամ մտածելով աղջկանս ապագային վրայ՝ զրկանքներով առլի: (գաշնակին վրայ Աննիկի պատկերը տեսնելով խանդակաթ') — ի՞նչքան աղուորիկ է իր ճերմակ ըրջազգեստով. ի՞նչ շնորհ. քարերն իսկ պիտի մեղմանացին ծաւի նայուածքներուն տակ:

Նոյնը եւ Աննիկ:

Աննիկ. — (ներս մտնելով) — Ի՞նչպէս կ'զգասինքին, հա՛յր:

Աւագեան (ցուրտ) լա՛ւ:

Աննիկ. — Վշտացա՞ծ ես ինձի:

Աւագեան (յանկարծ գորովի) — Քեզի՞... ո՛չ, աղջիկս, դուն իմ ցամքած կեանքիս կորովն ես. երանի՛ թէ ընկերային զգացումները հօր ու զաւկի մէջ պատնէշ չկանդնէին: Ի՞նչ գործ ունին գաղափարները մեր սիրոցն մէջ: Անոնք իմացական գունագեղ ծաղիկներ են, որոնցմով կուզենք մեր միտքերը զարգարել եւ որոնք մեր ուղեղին մէջ թարշամելով՝ գայն կը թունաւորեն:

Աննիկ. — Մարդկութիւնը անոնցմով կը գինովնաց. կեանքը անոնց շնորհիւ կը բեղմնաւորի:

Աւագեան. — Ծնտանիքներն ալ անոնց երեսէն կը քանդուին եւ Քրիստոս՝ անիշխանականներուն առաջինն եղաւ, երբ ուզեց որ մարդիկ՝ իր կրօնքին հետեւելով, գաւակը հօրմէն բաժնուէր, այլն իր կնիկն:

Աննիկ. — Դուն կը մոռնաս՝ թէ ընտանիքը քայքայելով՝ Աստուծոյ որդին ուզեց մարդկութիւնը վենել եւ ընդհանուրին եղբայրութիւնն իրականացնել:

Ցեղերը գաղափարներու շնորհիւ միայն պիտի միան եւ միայն ան ատեն սէրը պիտի հաշտուի, մըտածման հետ:

Աւագեան. — Ո՛չ, Աննիկ, ատոնք անուբջներ են ըսի քեզի. գիտցած ըլլաս՝ որ գաղափարները մարդս կը հայրատացնեն. անոնք բնութիւնն ու մարդկային նկարագիրը հիմնովին չեն կրնար փոխել: Եւ երբ մարդուն հիմնական բնութիւնը չես փոխեր, քաղաքակրթութիւնը՝ լո՛կ չպար մըն է որ կուտայ անոր վայրենի բնազդներուն: Բայց ա՛լ չպիտի խօսիմ ասոնց վրայ. առոտուան զիմարութիւնը թո՛ղ անզամ մ'ալ չի կրկնուի: Ես՝ քու հայրդ եմ վերջապէս. ամէն ինչ զոհեցի քեզի համար. եթէ կուզես՝ պատրաստ եմ ուրանալ նաեւ մտաւորական ամբողջ կեանքըս ու գաղափարներս: (տիսուր) Ի՞նչ երջանկութիւն տուին անոնք ինձի. ահա՛ զիս կը զրկեն նաեւ միակ ուրախութենէս, որ քու սէրդ ըմբոշմնել է եւ քու բարելաւութեանդ մասնակցիլ:

Աննիկ. — Ո՛չ, ես ատիկա չեմ պահանջեր: Եթէ գաղափարներդ ուրացած չըլլայիր երբեմն, անոնք պիտի վարձատրէին իմացական եւ բարոյական հաւատարմութիւնդ:

Աւագեան (ակամայ զրգուած) — Ի՞նչքան քարսիրտ կտրեր ես, աղջիկ, կը հաւտա՞մ, կը հաւտամ որ դուն իմ ասլրող պատիժս պիտ' ըլլաս, իմ անգութ խղճի խայթս:

Աննիկ. — Ի՞նչ ըլլեր եմ քեզի, որ այլքան կծու կը խօսիս, հայր: Ես կրնա՞մ կատակերգութիւն խաղալ: Հա՛յր, հա՛յր, մի՛ ջանար իմ զգացումներս փոխել, եւ այն ատեն (ձայնը մեղմացնելով) եւ հօրը զիրկը նետուելով) զաւակդ դտած կ'ըլլաս... նայէ՛:

Աւագիան (չուզելով յուզումէն տարուիլ) — Ո՛չ,  
Անիկ, կեցի՛ր այդպէս մի՛ խօսիր:

Աննիկ. (շարունակելով՝ անոր ծունկերուն փառած) — Տե՛ս, ինչ աղուոր պիտ' ըլլայ երբ այսպէս առջեւդ ծունկի եկած՝ քեզի պատճեմ իմ լոյս ու երազներս, — կան որ, ոսկի մշուշի մէջ կը պարուրեն միտքս եւ զիս թշուառ մարդկութենէն հանելով կը տանին աւելի զթառատ զոհողովթեանց, աւելի խանդաղատալի մարդկութեան մը մէջ, ուր սէրը մարդիկ կ'եղայրացնէ: Կան որ՝ հոգիս զմայլելի պատրանքներով կը բոլորեն. կան ալ որ զիս կը վախցնեն... դուն պիտի սիովիես զիս, այնպէս չէ՞ եւ մտքէս պիտի փարատես մոռալ աչերը, որոնց, մինակ մնալով, ենթակաչ եղած եմ: Դուն պիտի ըմբընես՝ որ ինծի պէս խոնարհ հոգիները չեն կրնար ապրիլ առանց մտածելու, հեռուն արիւնոտող մեր քոյրերուն, որ հալածանքի մէջ, զմեղ հերոսային մտածումներու կը հրաւիրեն (յուղուելով ոտքի կ'ելլէ) աչա՛ անոնց ողբը կը կտրէ անհուն տարածութիւնը. կը սաւառնի աւազուտ ամայութեանց վերեւ, կը հասնի հո՛ս: Արդեօք չե՞ս լսեր այդ ողբին աղօթքը. անիկա վրէ՛ժ կը խնդրէ. հա՛յր, հա՛յր, դուրս նայէ սա պատուհանէն եւ տես մանուկներուն երջանիկ կեանքը: Ասոնք կ'երգեն, կը հրճուին... (հեծկլուալով) ասոնք ուրախ ճայրեր ունին... մեր ճայրերը... շատոնց մեզ որը թողուցին ու մեր մանուկները՝ քաղուած հասկերու պէս արեւին տակ փռուեր ե՛ն, չորցե՛ր են (վշտալի եւ շուարած, խօլ աչքերով հօրը կը նայի):

Աւագիան. — Անիկ, ի՞նչ կայ, ի՞նչ եղար (աղջկան առջեւ կը բանայ բազուկները որոնց մէջ կ'իյնաչ Անիկ՝ ու կը հեկեկաչ): Անիկ, մի՛ լար,

Հոգիս, — ո՛չ, պաղ քրտինք մը կը հոսի ճակտէդ... ահա ձեռքերդ ցողուեր են անով: (աղջիկը կը հանդէցնէ թիկնաթոռին վլայ)

Աննիկ. — (հեռուն ցոյց տալով) Մենք որբե՛ր ենք, եւ անո՞նք զոհե՛ր:

Աւագիան. — (դէպի հանդիսականները դառցած՝ աղջիկը ցոյց տալով) Շահու եւ պարտականութեան մէջ տատանող հայր մը՝ լաճախ անդիտակից դահիճն է իր երջանկութեան:

### ՎԱՐԱԳՈՅՔ

Վերջ Բ. Արարաւածի

ԱՐԱՐՈՒԻԱԾ Գ.

Վահէ իր գրասենեակին մէջ. գլուխը ձեռքերուն  
մէջ կը մտածէ՝ աչքերն յառած տոմարներուն եւ  
թուղթերուն:

Ներս կը մտնէ Աննիկ՝ վարդապոյն շրջազգեստ.  
Ճերմակ վարդ մը կուրծքին. ձեռքը արեւանոց:

Աննիկ. — Ի՞նչ թշուառ կերպարանք ունիս այդ  
հաշիւներուդ վրայ, բարեկամ:

Վահէ. — Կրնաս իրաւամբ դժվալ: Եւ ըսել՝ թէ  
այս բոլորը յանձն եմ առեր, միայն բնական ու ծար-  
դավայել աղատութիւն մը վաւելելու համար: Կը  
տեսնե՞ս. Հիմա է որ կ'ըմբռնեմ. քանի որ իբր հան-  
րավին գործիչ անօթի մնալով պիտի քամահրուէի,  
ես մտածեցի անկախ ըլլալ՝ ազատ ապրելու հա-  
մար... աւա՛ղ, այսօր՝ լո՛կ աշխատանքը անկարող  
է այս անկախութիւնն ապահովելու... ես սխալ ըրի.  
— Ան որ կոչում մը կ'զգա՞ թող շիտակ իր իտէալն  
հետապնդէ, դառնալով նախնական մարդերու պար-  
զութեան, անոնք մեր պէտքերը չունէին և կ'ապրէին  
երջանիկ, իրենց վայրի մեղքին խառնելով մարախ-  
ներ: Որքան ատեն որ իմաստուն գործիչն իր Դիո-  
քինէսի տակառը չի մտներ ու ինքն իր մէջ ամփոփ-  
ուելով՝ միայն լուսին փառքն ու արեւին ջերմութիւ-  
նը չայցեր, իր կեանքին ամէն մէկ վայրկեանը

պատրաստ գտնուելու է խաչ մը կրելու եւ դառնու-  
թեան քացախը խմելու:

Աննիկ. — Դուն շատ յոռետես կ'երեւիս, Վահէ,  
եւ ան ալ երբ պաշտօնդ բարձրացած է:

Վահէ. — Աննիկ, սիրո՛ւն Աննիկ, դուն զիս կը  
հեղնես. բաց նայէ, ուրախ եմ շահագործուելուս  
համար. եթէ աղատութիւնս շատ բան կորսնցուցի,  
հոգիս ստացաւ զօրութիւնն ու զայրոյթը բոնու-  
թեան՝ հանդէպ շահագործողը:

Աննիկ (կատակող) — Պարոն տնօրէն, ձեզի կը  
ցիւցնեմ որ դրամատան մը մէջ կը գտնուիք. ձեռ  
խօսքերը կեղծ կը հնչեն սա պատին միւս կողմը  
համրուող ոսկիներուն քով:

Վահէ. — Ատոնք՝ յաւիտենական փորձիչին հը-  
րապոյրներն են մեր յաւէրժական կործանումին հա-  
մար... (յանկարծ ուրախ ոտքի ելլելով) Բայց ես  
քեզ զմայլելի կը գտնեմ ա'յալէս (հիացումով Աննիկի  
կը նայի) Ի՞նչ յիմար եմ որ կը մոռնամ թէ քանի  
մ'օրէն օրերա մուտքդ պիտի տօնենք: ԶԵ՞ս կարծեր  
որ ձեր շքեղ հրաւիրեալներուն մէջ՝ իմինս խեղճ դէմք  
ը պիտի ըլլայ:

Աննիկ. — (ոտքի ելած) Անկեղծ ու կորովի մի-  
ակ դէմքը... մտիկ ըրէ՛ Վահէ, զիտե՞ս ինչու համար  
պիտի ուղէի մեծ գերասանուհի մ'ըլլալ:

Վահէ. — Անշուշտ հայ աղգը փրկելու համար  
չ'պիտի ըլլայիր:

Աննիկ. — Ոչ այդպէս: Բայց հաչ դիւցազնական  
կեանքն ու տառապանքէն հզօր օրերա մը ներկայա-  
ցնելու համար: Հակայ ստեղծագործութիւն մը —  
ընդարձակ՝ ինչպէս է մեր տառապանքը, պարզու-  
նակ՝ ինչպէս է մեր շինականութիւնը, յամառ՝ ինչ-

պէս է մեր հաւատքը եւ պատկերութ՝ ինչպէս է մեր Հայաստանը:

Վահէ.— Հայ ազգը՝ նոր Սամսոն մը՝ որ իր քաղաքակրթութեան սէրին մէջ տանջուած, իր գեղեցկութեան եւ զօրութեան պատակին մէջ կուրացուած, վերջին ճիգով մը կը քանդէ գերութեան եւ չարչարանքի տունը, որուն մէջ զինք շղթայեր էին տաժանակիր վաստակիլ: Գաղափարը ինքնատիպ է:

Աննիկ.— (յարձակող) Արդէն ես ալ ինքնատիպ մը չե՞մ, դուն կը ժպտիս, ըսէ՛, Վահէ, դուն պիտի գըես՝ ինծի համար՝ այդ օրերան:

Վահէ.— Հարկ է ապրիլ ու տառապիլ գրելու համար, երթալ երկիր ու նոյնանալ ժողովուրդին հետ. ըլլալ Մովսէս մը եւ վսեմ ճակատ մը բարձրացնել դէպի ազատութեան հորիզոնները, խօսիլ՝ աստուածներու հետ՝ դիմագրաւելով հալածանքի եւ դայրոյթի մառախլապատ ամպերը, թափանցել մութը եւ հասնիլ լոյսին, ո՞չ, Աննիկ, ի՞նչքան պիտի ուզէի ապրիլ այս երազը. բայց՝ երբէ՛ք, երբէ՛ք, անողոք նախախնամութիւն մը որոշեր է որ հոս մեռնինք ու չի տեսնենք, դէթ ոսկի մշուշի մը մէջէն, այդ երազներու աշխարհին կեանքը (կը տիսրի):

Աննիկ.— Կ'երեւի աչսօր երդուընցեր ես աընուր ըլլալ. Գիտե՞ս... քովիշդ կը փախչիմ... (Ճեռքերը սղմելով) Բայց ժպտէ՛, խնդայ մէյ մը, տեսէ՛ կարծես պիտի լայ...:

Վահէ.— Աննիկ, չես դիտեր որքան զզուած եմ այս անիմաստ միջավայրէն ու ինչքա՞ն կը բաղձամ անձնութրութեան եւ առաքելութեան խրոխտ կեանքին:

Աննիկ.— Օր մը կը դառնանք անոր, կ'երջանկանանք... առ ալժմ, ես եկեր եմ զքեզ հրաւիրել

տօնիս... Հարկ է բաներ կարգադրել, եկուր, կուզեմ քեզ հետա ունենալ. տիրութիւնը գէ խորհրդատու է, բաժնուէ իրմէն: (կը մեկնին)

### ՏԵՍԻԼ Բ.

Ներս կը մտնեն Մարգարեան եւ Աւագեան:

Մարգարեան.— Թուզունը վանդակուած է: Բայց դեռ՝ իր կողերուն դէմ չէ զգացած երկաթ ճաղերուն խստութիւնը: Զիմա լըսէ. — Ինչպէս ծըրագրեր էի. Վահէն դրի դրամատան մը գլուխը. ինքը գործին տէր, կառավարութենէն իրը այդ պաշտօնապէս ճանչցուած: Անոնք որ դիտէին՝ թէ ես կոնակն եմ, պիտի լուեն. թուզթեր առած է զորս ստորագրողները չեն վճարած. այս մուրհակներն իւրեն վերագացուած են եւ իմ նպատակս է զանոնք չի վճարել. քանի մ'օրէն գրամը կը կտրեմ. վտանգը կ'զգայ ինք. օրէնքը զինք կը պատժէ, բանտ կայ ծացը, կայ անպատուութիւն. փորձառութիւն չունի. Հպարա է եւ պիտի ուզէ փախուստի մանրայ մը. ան տոեն իլեն կ'առաջարկեմ պարտքերը վճարել՝ պայմանաւ որ հեռանայ, երթայ հեռուն, կորսուի յօժարակամ, մեռնի աճենուն համար... Դուն համբերէ եւ տես՝ թէ ինչպէս բլանը պիտի գործէ:

Աւագեան.— Բայց ատիկա հրաշալի՛ է:

Մարգարեան.— Հրաշալի՛, հրաշալի՛... ատիկա լոկ խօսք է. ես ալ իմ հաշիւներս ունիմ, վարձատութիւն մը, որովհետեւ, վերջապէս, ասոնք խենթե՛ր են. ասոնց հետ խաղալը բոցի հետ խաղալ է. շահս ի՞նչ է, բարեկամ. — Բայց թողունք աս պարագան: (դուրսէն ոտքի ձաներ կը լսուին)

Ան է . հարկ է դուրս ելլել . անհրաժեշտ է որ մինակ գտնեմ զինք . չո՛ւս , չո՛ւս դուրս ելլենք (կը մեկնին) :  
Կը մտնեն վահէ եւ Անիկի :

Վահէ . — Այժմ գիտես տիրութեանս պատճառը :  
Հարկ է մնալ ու կոռուիլ : Կոռուիլ . հողէ սափորին կոփւը երկաթ սափորին դէմ . Մարդարեան զիս խարեց . հարուստը միշտ զօրաւոր պիտի յայտնուի : Կարելի՞ է սակայն՝ որ յետին աւաղակին նման բանտի եւ աղտոտութեան մատնեն զիս՝ ձեռքէս խլելու համար զքեզ :

Անիկի . — Ո՛չ , վահէ , անոնք քեզ չպիտի ընկածն : Ես՝ կողքիդ եմ , մինչեւ բանտ , մինչեւ մահ . . . . :

Վահէ . — Ո՛վ իմ սիրունս , քու սէրդ զիս չարդացներ՝ այլ աւելի կը դատապարտէ . մարդիկ պիտի ըսեն . — Ա՛չ , սիրելուն համար գողցաւ . ի՞նչ պէս կարելի է հանդուրժել որ իրենց պիղծ ձեռքերով անոնք մօտենան մեր մտերժութեան եւ սիրոյ խորանին — մեր սրտին — ու զայն ոտքի տակ առնեն . . . բայց տե՛ս , ատենը ուշ է . եւ պէտք չէ որ վայրկեան մ'իսկ յատաղիս հոս (թեւէն բռնելով զայն դուրս կ'առջնորդէ) Քաջութիւն , Անիկի , ես արդէն իսկ մոռցեր եծ ցաւերս ու միակ խորհուրդս դուն ես , սիրուն . Անիկի , ո՞վ սիրուհի , տե՛ս , ես ուժ ունիմ եւ այս դրամի ու դաւաճանութեան ասպետները հազիւ կրնան հաւտալ՝ թէ բարոյական դիմացկունութեան ի՞նչ զանձեր կան դադանի պահուած չեղափոխականի մը էութեանը մէջ . . . դնա՞ . . . : (Անիկի կը մեկնի)

Վահէ առանձին :

Վահէ . — Թող սուր մը դնեն ափիս մէջ եւ ես բոլոր առնական առաքինութիւններն յարուցանեմ սընակացած մարդկութեան խորունկ գերեզմաններէն՝

անոր չաչիւնովը : Գործի մարդը մեռաւ իմ մէջս . ապրի՛ չեղափոխականը . . . (բռունցքը կը շարժէ դէպի դրամարկղը)

Ներս կը մտնէ Մարդարեան :

Մարգարեան . — Աս ի՞նչ խենթ ու խելառ իի-յէք է . հիմակ ալ գերասանութեա՞ն ելար , տղայ :

Վահէ . — Կորսուէ՛ , ստրուկ , եթէ ոչ քեզ շան ոլէս գետինը կը փոեմ . դո՛ւրս , դո՛ւրս , (կուգէ օձիկէն բռնել եւ դուրս նետել) :

Մարգարեան . — Ա՞ս է չնորհակալութիւնդ մարդու մը հանդէպ , որ քեզ կերակրեր է , քեզի գիրք է պատրաստեր , եւ հիմա կուգայ՝ քեզի պէս ապերախտն ու անմիտը բանտէ եւ անպատւութենէ փըրկելու վերջին ճիշ մընել . եկուր , յիմա՛ր մարդ , իմ սրտիս մէջ չարիք չկայ :

Վահէ . — Ճեռի՛ , դարչելի՛ անասուն . քու սըրտիդ մէջ թոյն կայ :

Մարգարեան . — Ճեռի՛ք , անմիտ . հոս ճարտասանութեան տեղ չէ . եթէ խօսք մ'աւելի բնես . սաւպէս՝ ճիտդ կը պլորեմ . ես եկեր եմ վերջին ճեռք մ'երկնցնել քեզի . եթէ կը մերժես , զուրին տակն ես : Մտիկ ըրէ , տղաս , դուք ճեր բոլոր բանաստեղծութեամբ չէք կը հնար դրամի մարդուն հետ գլուխ ելլել : Մտիր անոր հաշիւներուն մէջ , հետը կը հաշոռուիս . հոս նայէ՛ , գոնէ աս հեղ , հետդ անկեղծ պիտի ըլլամ . ահա առաջարկս : Պարտքերդ կը վճարեմ ու ազատ կ'ըլլաս . պայմանաւ որ , թուղթով յանձն առնես ասկէ հեռանալ եւ ինքինքդ թաղել ատեն մը , մեռնիլ ուրիշներուն — մանաւանդ այդ խեղճ աղջկան համար որ զիսէ հաներ ես : Ուր ըլլալդ՝ ես միայն կը գիտնամ . երկու հարիւր տոլար ամսական . կե՛ր , խմէ ու գրէ՛ . գիրք շինէ եւ զիս գովէ , մարդ : Ասա-

ուած վկայ, հօրս հետ այսքան նէօմէլու եղած չէի:  
Համաձա՞յն ենք. աղէկ մտածէ... է՛հ' հ, աչքերդ  
վրաս մի՛ լարեր...

Վահե. — Թո՛ւրս, ամօրէն, ո՛վ գիտէ ի՛նչ ծա-  
ծուկ մեղք կը ծնի քու սիրուն աւս պահուս. կեցի՛ր,  
աս ձեռքը քեղ պիտի պատմէ... առ քու բաժինդ  
(կուզէ զայն հարուածել. Մարդարեան որ միշտ  
պաշտպանողական դիրք պահած էր, կը խուսափի եւ  
խոկոյն դուրս կը փախչի՝ ահարեկած: Վահէ որ կը  
կարծէ թէ զինք պիտի մատնէ եւ ոստիկաններ պիտի  
գան) — Թող գա՛ն, եթէ ճշմարտութիւնը անկարող  
է իր իրաւունքը շահելու, բոնութեան լեզուն աւելի  
հուժկու ախոյեան պիտի ըլլայ արդարութիւն ստա-  
նալու համար. կեղծիքը միշտ եւ միայն ուժէն է վախ-  
ցած: (դուրսը մտիկ կ'ընէ. լուռթիւն կայ) Բայց ան  
չպիտի համարձակի մատնել. այո՛, դրամի մարդը  
զօրաւոր է, միշտ գաղտնի դործելով, ծածկուած նը-  
պատակներուն համաձայն բարիք ու չարիք ընելով  
(յուսահատական շարժումով դուրս կ'ելլէ»)

### ՏԵՍԻԼ Գ.

Ներս կը մտնէ Մարդարեան ետեւէն քաշելով Ա-  
ւագեանը.

Մարգարեան (տժոլն եւ չնչասպառ) — Քեզի  
ըսի. կրակին հետ խաղալ ըլլար: Ես աս տղան չէի  
մանչցած. ի՛նչ խելօք ու համեստ կ'երեւար. ա՛ղ-  
բար, չիտակն ըսե՞մ. ես ասանկներէն կը վախնամ.  
Ես աս դործէն վազ կ'անցնիմ: Եւ յետոյ, ամէն մարդ  
գիտէ որ ես զինք դործի դրի. ես էի դործին տէրը:

Աւագեան. — Ի՞նչ ալ շուտ կը յուսահատիս,  
մա՛րդ:

Մարգարեան. — Իմ տեղս դուն ըլլալի՛ր... ե-  
թէ համոզուէք ու հեռանար ասկէ, գործին մէջէն  
վերցուցած կ'ըլլայի ինծի աննպաստ առաջին վկան  
եւ փախուստը մէջ բերելով՝ դատարանին կը ցուց-  
նէի՝ թէ դրամս առնելով կծիկը դրած է: Հիմակ,  
հարկ է վճարել եւ աս յիմարութիւններէն վազ անց-  
նիլ:

Աւագեան. — Մտածէ՛ հեղ մը. խէ՞լք է աս խեն-  
թը աղատ թող տալ. մանաւանդ հիմա՝ որ ճանկեր-  
նուս մէջն է:

Մարգարեան. — Պարապ խօսք չուզէր. բնա՛ւ  
դործիս չի դար որ անունս դատարան քաշկոտուի.  
շա՞հս ինչ է. Ես այս բոլորն յանձն առի նպատա-  
կով մը. եթէ ծրագրիս մէջ մտնես... տղան փնա-  
ցա՞ծ է:

Աւագեան (որ կ'սկսի մտահոգուիլ) քեզ չեմ  
հասկնար...

Մարգարեան. — Աղջկանդ համար... ինձմէ ա-  
զէկ մա՞րդ պիտի գտնես:

Աւագեան. — Աղջի՛կս, քեզի՞ո. կատա՞կ կ'ընես՝  
ա՞ս տարիքիդ:

Մարգարեան. — Աւելի լաւ:

Աւագեան. — այդչափ կտի ըլլալդ չէի գիտեր:

Մարգարեան. — Հէ՛ հէ՛... դո՞ւն ալ աս տղաք-  
ներուն պէս լեզուազարութեան եւար: Կը կարծէի՞ր  
որ հարսնիքին ծախքը ես պիտ՝ ընէի, որպէս զի կը-  
նիկն ալ ուրիշ մը առնէր:

Աւագեան (ակուները սղմած) — Գլուխդ ուտէ  
դրամդ (կուզէ մեկնիլ)

Մարգարեան. — Կատակը մէկդի. ակսօր բոլորդ

ալ յիմարդեր էք. վաղը նորէն կը տեսնուինք. երթաս բարով:

Աւագեան.— կը տեսնուինք. (սպառնական) դեռ ուժ կայ այս ծեր կմախքին մէջ:

Մարգարեան.— Տէ՛ս, բարեկամ, քանի մ'օրէն աղջկանդ տօնին կանչուած եմ. միտք ունիմ Աննիկի հետ խօսիլ, կ'սպասեմ որ խոհեմ գտնուիս...

Աւագեան.— Դուն իմ սեծէս ուտք ներս չպիտի կոխես, ոչ քանի մ'օրէն, ոչ յաւիտեանս:

Մարգարեան.— Ես պիտի դամ, եւ եթէ չի գամ իսկ, քու սիրական Շաւարչդ բոնի ներս կը բերէ զիս. զարմանալու բան չկալ. աղ տղան որ ամէն մարդ հարուստ կը կարծէ, այդ տաղանդաւոր բանաստեղծն ու սալօններու զարդը՝ իմ մարդս, իմ ինչքս, իմ սեղանէս կերակրուող ծառաս է, կը հասկնա՞ս: Հիմա՝ ուր կ'ուզես հոն դնա՞:

Աւագեան. (ինքզինքէն ելած) — Դուն կը ստես. Աստուա՛ծ վկալ, կը ստես դուն:

Մարգարեան (արհամարհանքով) Գնա՛ բանդ. ցիմա՛ր մարդ. դուն գործէն ի՞նչ կը հասկնաս. հիմա նստէ հուսա եւ մտիկ ըրէ. — Շաւա՞րչ. — բայց չե՞ս տեսներ որ անոր հայրն ալ ես մարդ ըրեր եմ. Շաւա՞րչ. . . նայէ՛ մարդ, ես չե՞մ զինք սալօններու մէջ խոթողը, որպէս զի իր տաղանդը զիս գովելու գործածէ. երենամ բարերար, ըլլամ ազգին մարդը. անիկա իմ կենդանի ուշքլածս է: Խոշոր աչքեր մի՛ բանար. աս ճշմարտութիւն է:

Աւագեան (լուսաւորուած) կ'ըմբռնեմ. եւ դուն զինք տունս խրկեցիր՝ որպէս զի իրմով քեզի քաշես աղջիկս, դուն սի՛նիքոր. բայց չի յաջողեցար. գա՛- զան, ա՛հ, դուն դարձեալ կը ստես. Շաւարչ կը սիրէ իմ աղջիկս. կեղծաւոր, ան քեզի չէ հնազանդած,

աւա՛զակ, բայց գիտցած եղիր՝ որ պիտի պատժեմ քեզ: (կը մեկնի սպառնալիր)

Մարգարեան.— (ծիծաղելով) Հա՛, հա՛, հա՛, սա խոփածին նայեցէք:

Ներս կը մտնէ Աննիկ:

Աննիկ.— (առանց նշմարելու Մարգարեանի շփոթութիւնը) — Կարելի՞ է ձեզ հետ տեսնուիլ կարեւոր խնդրի ուղարկ համար:

Մարգարեան.— Ա՛հ, օրիորդ, ի՞նչ մեծ պատիւ է որ կ'ընէք ինձի: Հաճեցէք նստիլ (անստոյդ) ձեր հօրը չի հանդիպեցա՞ք:

Աննիկ.— Հո՞ս եկած էր:

Մարգարեան.— Ճիշդ հիմա մեկնեցաւ. խեղճը շատ նեղուած կ'երեւի ատ անխոհեմ Վահէին համար:

Աննիկ. (հեղնական) Անտարակոյս ձեր պարտքը պիտի կատարէք՝ զայն ազատելով:

Մարգարեան (քմծիծաղով) Ատ չէ ճիշդ խնդիրը. — Ձեր հայրը կ'ուզէ որ ատ տղան կորսնցնեմ. . . Բայց ես կը խղճամ վրան:

Աննիկ.— Հա՞լոս զայն փճացնել կ'ուզէ. ուրեմն՝ հա՞յրյոս է որ ձեզի ներշնչեց այս դիւային դաւաճանութիւնը. բայց ըսէք, դուք պիտի ազատէ՞ք զայն:

Մարգարեան.— Ձեզի ոչինչ կրնամ մերժել, հերիք է որ հրամայէք:

Աննիկ.— Արդարութեան սէրը ամէն նկատումէ վեր ըլլալու է:

Մարգարեան.— (թերահաւատ) Ալո՛, այո՛, այնպէս կ'ըսեն. բայց մենք կեանքէն տարբեր բան սորվեր ենք: Սակայն նախ թոյլ տուէք որ ձեր օրերա մուտքը չնորհաւորեմ. ի՞նչ յաջողութիւն, եւ ի՞նչ չնորհ, ի՞նչ հրապոյր, օրիորդ, կ'աղաչեմ, — թող

տուր որ՝ ես ալ բան մ'ըլլամ այդ յաջողութեանցդ  
մէջ:

ԱՅնիկ. (գրգոռուած այլ պազարիւն) — Դուք  
շատ եռանդուն կը թուիք եւ բնաւ չէք նմանիր այն  
չարագործ վաշխառուին որ երեւակայած էի՝ ձեր  
գործքերէն:

Մարգարեան. — Աս չարիքը ճիշդ քեզի պէսնե-  
րուն համար եմ գործեր. նայէ՛, անիկա սա միլիոն-  
ներն է շահած այսօր:

ԱՅնիկ. (հեղնող) դուք Փլըրքէ ալ չէք խորշիր  
կ'երեւի:

Մարգարեան. — Հոգի՛ս, ինչո՞ւ կը ծաղրես,  
դուն իմ երջանկութիւնս ես, իմ կեանքս ես, — դուն  
միխթարանքս պիտի ըլլաս: Նայէ սա հարստութեան  
վրայ. հրամայէ եւ ամէնը քուկդ կ'ըլլաչ:

ԱՅնիկ. (հեղնական) Ես այդքան աղահ չեմ.  
ինձի կը յանձնէք միայն ինչ որ պարտական չք Վա-  
չէի:

Մարգարեան. — Ի՞նչու այդպէս կը խօսիս, հո-  
գիս, — քեզ գործնական աղջիկ կը կարծէի. կեցի՛ր,  
մի՛ բարկանար, մի՛ երթար. դուն հանձար ունիս,  
բայց ատիկա բաւական չէ քեզ մեծ դերասանուհի  
ընելու համար. քեզի հարկաւոր է պաշտպան մը՝ որ  
քեզ պմնէ ու հրապարակ հանէ:

ԱՅնիկ. — Պարո՛ն, դուք ամչնալ չ'պիտէք. տար-  
րական քաղաքավարութիւնը կը պահանջէ որ անձեղ  
աղջկան մը արժանապատութիւնն յարգէք: Ես բը-  
նական պաշտպանս ունիմ, հայրս է ան:

Մարգարեան. — Խեղճ հայրդ. երանի՛ թէ  
կրնար. տե՛ս, ե՛ս միայն կարող եմ իշխաններու դու-  
ռը բանալ քեզի. հրամայէ եւ ահա ոտքդ կուզան Ա-

մերիկալի մեծատունները, բանաստեղծներն ու քա-  
ղաքաղէտները:

ԱՅնիկ. — Դուն ստրուկ արարած մըն ես, եւ  
յայտնապէս առիթ կը փնտռես որ ամօթդ երեսիդ  
նետեն:

Մարգարեան. — Բարկանալու ի՞նչ կաչ, աղ-  
ջիկս:

ԱՅնիկ. — Ես եկեր եմ զոհիք ճանկերէդ խւել ա-  
մէն գնով, կ'ըմբռնե՞ս, ամէն գնով:

Մարգարեան. — Անիկ, մտածէ վիճակիդ վրաչ,  
քեզ աւելի խելացի կը կարծէի. նայէ՛՝ աղքատ ես ու  
չպիտի կրնաս մեծ դիրքի հասնիլ. բոլոր նմաններդ  
անցեր են փորձութեան ճամբէն՝ որ յաջողութեան  
աւ տանի. ուզես չուզես՝ դուն ալ պիտի անցնիս ան-  
կը տանի. Եկո՛ւր, դուն միւսներուն ոչ ճարպիկութիւնն  
ունիս, ոչ երեսը: Ինծի նայէ՛ սիրունս, դուն պիտի  
երթաս կեանքդ անօթիի մը հետ կապելով՝ տաղանդդ  
փացնել:

ԱՅնիկ. — Եւ կը կարծէ՞ք որ փառքի համար աղ-  
ջիկ մը կը հանդուրժէ . . .

Մարգարեան (սրտնեղ) Ուզէ չուզէ պիտի ընէ:

ԱՅնիկ. — Որ իր սիրու ճզճէք, իր պատիւին  
հետ լրբօքէն խաղաք, իր սիրահարը տիղմի մէջ թա-  
շացը խարելով կոյր գործիք դասցնէք ձեր մե-  
քենայութիւններուն: Ո՛չ պարոն, կ'ատեմ ձեղ բո-  
լոր սրտովս . . .

Մարգարեան. — Լա՛ւ նշան է, կին մը սիրելէ ա-  
ռաջ ատելով սկսելու է:

ԱՅնիկ. — Ես կը թքնեմ քու ոսկիներուդ վրաչ՝  
որ խեղճերու արեան ու արցունքին գինովն են դիզ-  
ուած:

Մարգարեան. — Զգուշացի՛ր, անոնք կրնան քեզ

Վանդակէդ զրկել ու օբերայիդ դուռները փակել  
տալ:

Աննիկ.—Պարո՛ն, դուն զիս չես կրնար գրգռել.  
անկեղծ ըլլանք. դուն գործի մարդ ես եւ առանց շա-  
հի տեղէդ չես շարժիր:

Մարգարեան.—Իրաւունք ունիս. դուն քաջ աղ-  
ջիկ կ'երեւիս. կը տեսնեմ որ Հետդ խաղալ չ'ըլլար.  
ասի գործ է. տուող տուողի....:

Աննիկ.—Լի՛րբ:

Աւագեան.—Ուրեմն՝ երթաս բարով:

Աննիկ.—Օ՛չ... (ձեռքը ճակտին կը դնէ. կար-  
ծես պիտի իյնայ. բայց լամբարար դուրս կը քալէ:)

## ՎԱՐԱԳՈՅՐ

Վերջ Գ. Արարուածի

## ԱՐԱՐՈՒԱԾ Դ.

ՏԵՍԻԼ Ա.

Աւագեանի տունը. կը մտնեն Աննիկ եւ Վահէ.  
Վահէ.—Վերջին համբոյր մը, սկրուչի՛, որ  
պիտի միւռօնէ շրթունքներս՝ այն նուիրումին հա-  
մար՝ որուն ուխտեալ զինուորը՝ երկիր կ'երթամ:  
Աննի՛կ, մեր սէրն աննիւթացաւ. անիկա իմ ներըն-  
չումս պիտ՝ ըլլայ՝ յեղափոխական կեանքի պայքար-  
ներուն մէջ, ուր կ'երթամ: Ես յաղթուեցայ առու-  
տուրի մարդէն. ուր կ'շտապէմ հոգիս միրճել — իր-  
բեւ զով ու ջինջ աւաղանի մը մէջ — գաղափարական  
կեանքի մը ծոցը:

Աննիկ.—Ո՛չ, ո՛չ, այդպէս մի՛ խօսիր. դուն  
չպիտի երթաս. դուն զիս կը մեռցնես: Նաև՛, Մար-  
գարեան կը յօժարի զքեզ ազատ ձգել, սպազմանաւ  
որ հեռանաս: Դուն զիս չ'պիտի լքես. դուն իմ պաշտ-  
պանս ես, հայր չունիմ, նեցուկ չունիմ, բոլորն ալ  
մոռցեր են զիս. Վահէ՛, Վահէ՛, եթէ հարկ է եր-  
թալ՝ երթանք միասին, երթանք զուլումի երկիրը:  
կը տեսնե՞ս, ես զօրաւոր եմ, կ'ուզեմ կոռուիլ. կ'ու-  
զեմ իյնալ կողքիր:

Վահէ.—Աննի՛կ, կը յիշե՞ս այն երազը զոր  
միասին ապրեցանք: Ես հայ կեանքը պիտի ապրէի  
եւ դուն իմ տառապանքէս ու սէրերէս ծնած վսեմ երգ  
մը պիտի երգէիր՝ օտար մարդկութեան սիրու յու-

զելու համար։ Հոս է քու անձնուիրութեան ասպարէզգի. երգէ, յուղէ, ներշնչէ, եղիր Հայաստանի դաշտերուն ծաղիկը եւ գլուխները թող բռնուին քու բուրումիդ արշշուէն. փալիք արագածի արեւին նըման եւ թող սառ սրտերու ձիւնը հալի շողերուդ տակ։

Աննիկ. — Աւա՛ղ, քու շեշտղ պարապ կը հնչէ, բարեկամ. քու սիրտդ բզբառուած է ու ողբը կը հոսի անոր բիւրաւոր վերքերէն. ինչո՞ւ ինքզինքնիս կը խաբենք։ Սիրոյ իրաւունքը տիրական է . . . զիրար սիրեցինք մեր ճատաղ տարիքէն. մեր համբոյրներն այնքան իրար խառնուած են, որ, քու սէրիդ ցօղոստ մեղրն է որ կը հոսի շրթունքներէս։ Մեր կուրծքերն այնքան բաղսած են իրարու, որ քու հոգիիդ արձագանքը շարունակ կը լուսի սրտիս լուիկ խոռոջներուն մէջ։ Վահէ՛, իմ Վահէս, դուն չես կրնար իւել ինքզինքդ ինձմէ, առանց բաժնուելու քու կեանքէդ իսկ։

Վահէ. — Ո՛վ անուշ խօսքը սէրին, — ալո՛, ես կ'ուզեմ մեռնիլ . . . առանց քեզի։

Աննիկ. — Ուրեմն . . . ապրէ՛ ինձմով։ Մենք զիրար չի խարեցինք. բան մը կաց մեր մէջ սէրէն ալ զօրաւոր, նուրիման սէրն է ան տառապող հայրենիքին, — եւ դուն այն ատեն միայն իրաւունք պիտի ունենայիր կնոջ մը սէրը քամահըրելու, երբ ան քեզ կը դառցնէր հայրենիքիդ սէրէն։ Բայց ես՝ քու ներշնչումդ պիտի ըլլամ ազատութեան պայքարին մէջ. մեր սէրը՝ կիրքով եւ իտէալով է շինուած. անիկա կը նմանի հեքեաթներու աղբիւրին՝ որ մեղր ու կարագ միասին կը հոսէր։

Վահէ. — Քու խօսքերդ զմուռասով ու հալուէով են շաղւըւած, անոնք պիտի օծեն ու թարմ պահէն իմ

հաւատքս, ո՛վ Աննիկ . . . այլ ես կը վախնամ . . . կը վախնամ սէրէս . . . Հոգիս՝ տեսնելով տառապանքի մութը որ կը տարածուի աչքերուս առջեւ, կ'ուզէ քեզ մօտը պահէկ այն երկնալին ճամբորդին նման, որուն ըսին իմմաւոսի սիրուհիները, — մութը կոխեց ահա, մեր մօտ մնացէք այս իրկուն . . . Հոն՝ ուր կ'երթամ, դուն չես կրնար ինծի հետեւիլ . . . բայց դուն պիտի գաս, սէրս . . . պիտի գաս՝ սահող զեփիւուներու բաց թեւերուն վրայ, թուչուններուն պէս հրապուրուած ջերմութենէն — հոսող արիւններու շերմութենէն։

Աննիկ. — (կառչելով) Ո՛հ, պահ մըն ալ, վայրկեան մըն ալ, եւ աշա մութը պիտի իջնէ մեր վրայ . . . Վահէ՛, իմ Վահէ՛ս, կեցի՛ր, ահա կուգամ. — թող իմ սրտիս գաղտնի ուժերը քեզ բռնեն, քեզ պահէն. օ՛հ . . . (կը հեկեկայ)

Վահէ. — Դուն կուլաս. վիշտը ծանր մանեակ մըն է սրտին մետաքս թելին շինուած ու արցունքները մարդրիտներ են որ մէկիկ մէկիկ կը թափին անկէ, կը թեթեւցնեն սիրտը . . . Յտեսութիւն, սիրուհի, եկո՛ւր, (իրեն կը քաշէ եւ համբուրելով) — Տիեզերքի բոլոր ուժերէն եւ կեանքի բոլոր գեղեցկութիւններէն դուն ես, սիրուհի, կինն է՝ որ մեզ կը մօտեցնէ հայրենիքին . . . : (կը մեկնի)

Աննիկ. — Գնա՛ց . . . լմնցա՛ւ . . . ճրագը՝ որ մտերմութեանս խաւարը լուսաւորած էր այս ցուրտ միջավայրին մէջ, մարեցաւ . . . (տիուր եւ յուսահատ տեսարանէն կը քաշուի)

## ՏԵՍԻԼ Բ.

Կը մտնեն նախ՝ Աւագեան, վերջը Շաւարչ Քեր-  
թողեան:

Աւագեան — (զայրացկոտ) — Լաւագոյները  
դաշին, ու գէշերն անոնց տեղը կը գրաւեն...

Շաւարժ. — (զարձացած) Զեղ չեմ հասկնար...

Աւագեան. — Վէ'րջ կեղծաւորութեան. դիմակ-  
ները վա՛ր:

Շաւարժ. — Դուք դիս կ'անարգէք. եւ ես ոչինչ  
ըրած եմ...

Աւագեան. — Կրնայի քեղ վոնտել այս տունէն.  
կ'ըսեմ միայն՝ որ ներկայութիւնդ այլեւս բաղձա-  
լի չէ:

Շաւարժ. — Բայց, ի սէր ձեզի նուիրական ե-  
ղող բաներուն, ի՞նչ է պատահեր. ինչո՞ւ այս քա-  
մահող լեզուն:

Աւագեան. — Զուր է պնդելը. եթէ բացատրու-  
թեան պէտք ունիս, գնա տես Մարդարեանը, որուն  
ինչքն ես, որուն անարգութեանց գործակալն ես, ո-  
րուն փառքին ապրող ոչքանն ես, եւ, որուն չնական  
նպատակները կ'ուզես յաջողցնել, մտնելով, ա՛ս  
լարկին տակ, վստահող հօր մը հոգածութեան ներ-  
քեւ, մաքուր աղջկան մը պատիւն դէմ դաւելու հա-  
մար... հա՞րկ է աւելի ապացուց... (բուռն) 0՛հ,  
դո՛ւն, դո՛ւն:

Շաւարժ. — Եւ այս բոլոր անարգութիւնները  
դմխուս վրայ կը դիզէ...

Աւագեան. — Կիրակոս Մարդարեան, դրամա-

տէր, ազգային բարերար, չնորհիւ քեզ նման խա-  
մանիկներու, զորս շահու թելով մը ափին մէջ բըռ-  
նած՝ կը գործածէ, կը խաղցնէ, որպէս զի փա-  
ռաբանուի, որպէսզի աղդին մարդն ու գրագէտնե-  
րու մեկնասն երեւնայ, մինչ կը կողոպտէ ալրին ու  
աղքատը, մինչ կ'ատէ ժողովուրդը եւ ազդին ցաւե-  
րուն բացարձակապէս անտարբեր կը գտնուի:

Շաւարժ. — Ճշմարտութիւններ կան զորս չէ կա-  
րելի ապացուցանել: Հարուածը որ ուսիս կ'իյնայ  
անսպասելի էր առ նուազն. այո՛, ես ծառակեցի  
Մարդարեանին, բայց ո՛չ այս տանը մէջ. ո՛չ, հա-  
զա՞ր անդամ ո՛չ, ես սիրեցի անկեղծութեամբ. ես  
մերկացայ ինքովինք այս յարկին սեմէն ներս մըտ-  
նելէ առաջ. ահա ճշմարտութիւնը զոր չեմ կրնար ա-  
պացուցանել, որովհետեւ անիկա կրակէ տառերով  
գրուած է կուրծքիս տակ, հոգիիս խորը:

Աւագեան. — Աս չափը բաւական է. հաճեցէ՛ք  
դուրս ելլել...

Շաւարժ. — Ուրեմն վերջացա՞ւ ամէն ինչ. ո՛չ,  
հա՞յր, հա՞յր, թող զարոյթդ չի պոոթկայ անդառ-  
նալի որոշումը. ես որ յուսացի հակառակ երեւոյթ-  
ներուն, ես որ յարատեեցի ամուլ սիրու մը մէջ,  
բայց գուն չէի՞ր որ գորովի ձեռքով մը գգուեցիր  
փառասիրութիւններս եւ վառ պահեցիր լոյսիս բոցը,  
որուն վրայ, այժմ կը փչես մարող, ցուրտ շունչը ա-  
նարդ քամահրանքի:

Աւագեան. — Բա՛ ինչո՞ւ դիս խարեցիր:

Շաւարժ. — Բնա՛ւ, բնա՛ւ:

Աւագեան. — Գէթ զղջո՛ւմ մը բղխէր բերնէդ.  
կը ստես, վէ'րջ խարէութեան: (ոտքի կ'ելլէ եւ գու-  
ռը ցոյց կուտայ) Դո՛ւրս: (աղմուկ դուրսը, ոտքի

արագ ձայներ, ներս կը մտնէ Մարդարեանի ծառան,  
չնչասպառ)

Նոյնք եւ ծառան:

Ծառան. (Աւագեանին) — Աղա՛ս, աղա՛ս մե-  
ռա՛ւ...

Ծաւարտ. — Մեռա՛ւ, ո՞վ նախանձը ճակատա-  
դըրին. ու իր հետ կը տանի ճշմարտութիւնը...

Աւագեան. (ծառապին) — Անարդ մարդ մըն էր  
եւ ինկաւ. իր բարեկամները ներքնապէս պիտի ու-  
րախանան եւ թշնամիները՝ իրենց ողբը միացնելով՝  
դիակ շահագործողներու լացին, զայն պիտի մար-  
տիրոսացնեն: Ամէնքը պիտի խորհին՝ չարիք մըն էր  
անհետացաւ. բոլորը մէկանց պիտի գոչեն՝ — բա-  
րերար մը մեռաւ: Վատութեան տիղմը լեցուցած է  
խաթարուած խղճմտանքներու ճախճախուար: Կեան-  
քը կատակերգութիւն մըն է. մարդիկ կ'ատենք եւ  
սակայն հրասպարակաւ կը թմրկահարենք ատելու-  
թիւնը. չարիքէն կը խորշինք, եւ, վատարար չարե-  
րը կը փառաբանենք: (Ծառային) — Եւ ի՞նչպէս  
մեռաւ աղադ:

Ծառան. — Իրկուն էր, տուն եկաւ. բան չունէր.  
մէկէն՝ կեցած տեղն ինկաւ. չո՛ւտ բժիշկի վաղեցի.  
կաթուած է, ըսաւ, չէ մեռած: Քանի մը ժամ վերջ  
ինքինքը դտաւ. ըսաւ՝ կարապետ, տղաս, ես պի-  
տի մեռնիմ. գնա՛ Աւագեան բարեկամս կանչէ. —  
վերջը ըսաւ. — ո՛չ, մի՛ երթար. թուղթ դրիչ բեր. —  
չէր կրնար դրել. մէկ կողմը բռնուած էր. չար-  
չարուեցաւ. դրեց. աս կտակս է ըսաւ. աս ալ նամակ  
մը՝ Աւագեանին տար (տալով նամակը Աւագեանի):  
Քանի մը ժամ նորէն ինքինքը կորմնցուց. ետքը  
ցնցուեցաւ պահ մը ու ալ չ'արթնցաւ...:

Աւագեան (նամակը կարդալով) — «Բարեկամ,  
վերջին ժամս է. ներեցէք. Շաւարչը, Շաւարչ մեղք  
չունի. ըսածս... սուտ էր. Աստուած պատժեց.  
Վահէն, Սննիկը... կտակ գրեր եմ. կը գտնէք սե-  
ղանիս վրայ... կը ճեռնիմ, ա՛հ...»

— Անխոսասիելի արդարութեան պատիժն է  
(բազուկները կը բանայ Շաւարչի) — Եկո՛ւր, զա-  
ւակս, ճշմարտութիւնն յաղթանակեց: Երթանք (կը  
մէկնին):

Ծառան. — Խեղճ Վահէն, զուրպանն ըլլամ...  
Հիմա հոս ըլլար... (ետեւէն դուրս կ'ելլէ)

### ՏԵՍԻԼ Գ.

Տարի մը ետքը. Աւագեանի տունը, նոյն շրջա-  
նակը. Աւագեանի մազերը լիովին ճերմկած են. —  
Ճեռքը թերթ մը. —

Աւագեան (կարդալով) — «Երէկ, Պօլսոյ մէջ  
ճերակալուեցաւ ծանօթ յեղափոխական Վահէ Եր-  
ուանդեան, որ երկար ատենէ ի վեր կը վնասուեր,  
մահուան դատապարտուած ըլլալով: Կ'ըսուի թէ Եր-  
ուանդեան վտանգաւոր պետ մըն է՝ որ գաւառները  
կը չըջէր եւ հայ ժողովուրդը յեղափոխութեան կը  
հրաւիրէր: Իր մահը քանի մօրուան խնդիր է:»

Աւագեան. — Խեղճ տղաչ. տարբեր վախճան  
չէր սպասուեր: (Ճեռքերը շինելով) Բայց մոռնանք.  
Դէպքերը իմ հաշոյս գործեցին. իզուր մարդիկ կը  
տքնին յիմարօրէն ծրագիր շինել եւ յաջողութեամբ  
մտահոգուիլ՝ կեանքի մէջ: Կարծէս՝ ամենազէտ նա-  
խախնամութիւն մը մեր հոգին զդալով, բարին ու  
չարը կ'առաջնորդէ մեր կեանքին մէջ՝ ճարտար հո-

գատարութեամբ մը. ծայրակեղ չարիքը կը զսպուի  
անխուսափելի եւ անընթոնելի արդարութեան մը շը-  
նորհիւ. իսկ ծայրայեղ բարիքը կը զոհուի՝ նոյնքան  
անխուսափելի ճակատադրականութեամբ մը: Բաղդը  
կ'երջանկացնէ միայն պարզ հանդիսատեսը. ան՝ որ  
պայքարին չի մասնակցիր, այլ՝ վարագոյրին ետև  
քաշուած կ'սպասէ, որ կոռուզներն իրար ջախջախեն  
ու աւարն իրեն մնայ: Մուրզին ու սայլին մէջտեղ չի  
մնալն է իմաստութիւնը: (ոտքի կ'ելլէ եւ մտածելով  
կը ճեմէ) Վահէն ձերբակալուած, վաղը՝ կախսաղան  
պիտի հանուի... ահա լուրզ՝ որ Աննիկի ամուսնու-  
թիւնը կարելի կ'ընէ Շաւարշի հետ: Ատեն է որ քիչ  
մը հանդիսա ալ ես գտնեմ՝ աղջկանս բարիքին աշ-  
խատելով: Վերջապէս՝ կարելի չէ յաւիտեանս քէն  
պահէլ հարստութեան դէմ եւ Շաւարշ կտակեց Մար-  
գարեանէն: Ի՞նչ շահեցայ աղջկանս խենթ սուզերուն  
մասնակցելով՝ աղջիկ մը՝ որ իր յիմարութենէն վազ  
չոփտին դաչ: Ի՞նչ բաղդաւորութիւն, այս լուրը...

Եւրո կը մտնէ Շաւարչ:

Շաւարչ.— (ուրախութիւնը դարձելով) Իմա-  
ցա՞ք տխուր լուրը, խե՞զ Վահէ:

Աւագեան.— Լո՛ւս, Աննիկը չ'իմանաչ:

Շաւարչ.— Սիրելի՛, պաշտելի՛ Աննիկը որ մո-  
լորեր է այդ սուզին մէջ:

Աւագեան.— Ալօ՛, գթա՛ վրան, Շաւարշ, վեր-  
ջապէս դուն ես իր միակ բարեկամը:

Շաւարչ.— Որչա՛փ կ'երջանկացնէք զիս այդ-  
պէս խօսելով, ո՛վ հայր:

Աւագեան.— Ես քեզի դէմ անդութ գտնուեցայ:

Շաւարչ.— Ա՛չ, գուք բարիք ըլիք զիս յան-  
դիմանելով. ճեղմով զգացի անարդութիւնը կեան-

քիս, որ սակայն, իմ սէրիս մաքրութիւնը կրցաւ ա-  
նաղարտ պահէլ՝ բոլոր տգեղութիւններուն մէջ:

Աւագեան.— Դուն ինկար պահ մը. ես իրաւունք  
չունէի քեզմէ երես դարձնելու: Աննիկ ճեղմէ բարձր  
է, հարկ է արժանի ըլլալ իրեն:

Շաւարչ.— Զէ՞ք կարծեր, ո՛վ հայր, որ Վա-  
հէին մահը պատճառ ըլլայ...

Աւագեան.— Առջեւէդ ամէն խոչնդոս վերցը-  
նելու, այս՛: Հարկ է սակայն, խոհեմ շարժիլ: Աշ-  
խատինք բացուած վէրքերը փափուկ հոգածութեամբ  
բալասանել: Ողբանք մարտիրոսուողը: Երբ Աննիկ  
քու մէջդ գտնէ Վահէի գաղափարական նմանութիւ-  
նը, անվրէպ քեզի կը յարի: (Ոտքի ձայներ. Աննիկ,  
սուզի քողեր առած, յամը ու երազող քայլերով կը  
յառաջնայ)

Շաւարչ.— (զարմացած) Ահա՛ կուզայ. իփի-  
կենի մըն է որ կ'երթայ ողջակիզուիլ: Վեսթա մըն է՝  
եր ներքին կրակովը սրբուած:

Աննիկ.— (իւրովի, առանց միւսներուն կարե-  
ւորութիւն տալու) — Քու ոտքերդ իմ սէրերուս ար-  
դար իւղովն օծեցի, ոպէս զի պառեխները՝ որոնց վը-  
րայէն կը թոչէիր՝ ժողովուրդին ազատութեան հա-  
մար կոռուելով՝ զայն չի բգտեն: Ո՛վ իմ սիրականս,  
այժմ բռնեցին քեզ, — կը տեսնեմ բանտդ, կը շօշա-  
փեմ շղթալ. ծանր է ան երկաթ օղակներովը, որոնք  
չեն կրնար խղդել ազատութեան յաւիտենական ողին՝  
որ քու մէջդ է:

Աւագեան.— Աննիկ, զաւակս... դուն զիս կը  
յիմարցնես:

Աննիկ.— (առանց լսած ըլլալու) — Թշնամի-  
ներդ՝ իրենց սրտերուն խորը ուրախութեան ջահեր

կը վառեն եւ ճարճասող ոսկորներուդ խարոյկին շուրջ հաւաքուած կը տաքցնեն իրենց ցուրտէն դողացող հոգիները: Աքաղաղը երեք անդամ չի կանչած, բարեկամներդ պիտի ուրանան իրենց տէրը: Բայց իմ սէրս թեւաւոր հրեշտակն է որ պիտի հսկէ քու ծօտալուտ յարութեանդ վրայ, ո՞վ իմ տէրս ու փրկիչս — Աստուածային սէ՛ր, որու խոցուած կողէն պիտի պոռթկայ լոյսը՝ խաւար աչքերու մէջ:

Շաւարձ. — Աննիկ, վիշտը որ քեզ դառնացուցեր է, մերն ալ է. ես մոլորած էի. ան՝ հերոս մընէր իր խոնարհութեանը մէջ: (Աննիկ կը կանդնի Շաւարժի դէմ)

Աննիկ. — Դուն իր թշնամին էիր. զքեզ չեմ ճանչար:

Շաւարձ. — Ես կոչը էի. եւ քու սէրդ պատճառ մըն էր որ չկրցաւ աչքս փարատել նախանձի մշուշը: Աննիկ, մահը մեզ եղբայրացնէ պիտի եւ ահա, այդ հաշտութեան ուժովն է որ կուգամ սիրոս դնել ափերուդ մէջ: (Ճունկի կուգայ առջեւը)

Աւագեան. — Զաւակս, սիրոդ մի՛ խստացներ: Հօ՛րդ սիրուն:

Շաւարձ. — Վահէի՛ սիրուն:

Աննիկ. — (վշտալիր) Ա՛հ...

Աւագեան. — Քու կոչումիդ սիրուն: Շաւարձ քու բարեկամդ է. անոր պիտի կապես կեանքը: Նայէ սիրունս, նահատակի հոգին իսկ պիտի հրճուի քու երջանկութեամբդ:

Աննիկ. — (կրկին անտարբեր, մէկդի քալելով) — Դուն պիտի դաս, ըսաւ ան, դուն պիտի դաս՝ ու արիւնին ջերմութիւնը քեզ պիտի դրաւէ ու քաշէ,

դարնան չոգիներէն հրապուրուած թուչուններուն նըման...

Աւագեան. — Ա՛հ, յիմա՛ր աղջիկ, դուն կեանքդ կը խորտակես:

Աննիկ. (միշտ անուշաղիր) — Անոնք պիտի մերկացնեն զինք ու կտրելով ծաղկաւէտ պատճուճանը՝ պիտի բաժնեն իրենց մէջ: Իմ սէրս նոր պատճուճան մը պիտի ըլլայ անոր չուրջ, եւ մարդիկ զայն չպիտի կրնան բաժնել, անիկա, իմ սէրիս պատճուճանը վաճառք չէ: ու չպիտի ծախուի...

Աւագեան. — Իգո՛րք. կը զառանցէ՛... նոր խենթութիւն է աս:

Շաւարձ. — Աւա՛զ, խենթութիւն մը որուն մէջ իմաստ կայ:

Աննիկ. (միշտ բեմին վրայ շրջելով կը խօսի դէպի հանդիսականները դառձած, մինչ Աւագեան եւ Շաւարձ, զարմացած ու անկարող մտիկ կ'ընեն) — Վահէ՛, ա՛հ, դուն ինձի խոստացար հայ ցեղին կեանքն ապրիլ ու անովն ներշնչել զիս՝ որպէս զի երգեմ տառապող տոռմին փառքը. դուն ապրեցար այդ կեանքը որ զոհաբերութիւն է (յաղթական) եւ ես քու հոգիովդ պիտի բոցալառեմ ազատութեան երգերը, որ ոսկեհոյլ պսակներ պիտի կազմեն քու տժգոյն ճակտիդ շուրջը: Խնկարոց կոթողներուն նըման՝ անոնք անծանօթ հողակոյտիդ վերեւ պիտի բարձրանան հօլաթուիչ, հեռուէն նայող եղբայրներուդ պատճելու արիւնի եւ սիրոյ բանաստեղծութիւնը՝ որ դէպի անմահութիւն քալող էակներու հոգին կը բանայ յաւերթական երանութեան տեսիլքներուն վրայ: Տե՛ս, այսօր սուզի օր չէ այլեւս, այլ յաղթութեան. այսօր զարմացած մարդկութեան մը առջեւ պիտի ելլեմ զքեզ ցոյց տալու եւ իմ երգերուս

մէջ քու հոգիող պիտի լեցնէ աշխարհը, դուն հոն պիտի  
ըլլաս, երգի բեմին վրայ եւ ես՝ կողքդ իվեր  
կանգնած, կեանքի մէջ վրէժխնդիր՝ պիտի հարսնա-  
նամ քու խոչալիդ հետ, պիտի քալեմ քու շաւղիդ  
մէջ... (յամբ քայլերով՝ առանց շուրջը նայելու  
դուրս կ'ելլէ:) Աւագեան անշարժ ինկած է աթոռի  
մը մէջ ու ապշած կը մնայ: Շաւարչ, կը դիտէ զայն,  
ցոյց կուտայ ժողովուրդին եւ հեղնանքով)

Շաւարչ.— Աչա՛... երջանիկ... մարդը:

ՎԱՐԱԴՈՅՐ



## ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱԵԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Սմարքը	(Վէպ՝ գաղթական կեանքէ)
Վարվարէ	(Վէպ՝ ազգային կեանքէ)
Ֆրանսական գրականութեան ընկ.	գրական ուսումնասիրութիւն)
Դրօժին Տակ	(Զեղ, դէմքեր եւ դրուագներ)
Քերպուածներ, Կարմիր Սերունդը	
Սէրէն ալ զօրաւոր	(Տոամ չորս արարուածով)

## ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Անարդ Ֆրանս, իր կեանքը եւ զործերը	(Գրական ուսումնասիրութիւն)
Փան Տարքի Կեանքը	(Պատմութիւն 2 ատոր՝ Ա. Ֆրանսի) Թարգմ.
Աստուածները ծարաւ են	
(Վէպ՝ Փրանս. յեղ. կեանքէ » )	»
Սիլվեստր Պօնարի Ոնիրը (Վէպ՝ » )	»
Գրէնֆլիյ եւ ուրիշ կարճ պատմութիւններ	»
Ժողովուրդին Բարեկամը	
(Տրամ՝ Հէնրիք Իպոէնի)	»

Հեղինակին հասցէն՝

YERVANT MESSIAIAN  
1284 AMSTERDAM AVENUE,  
New York City.

ԲԱՑՈՒԱԾ Է ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱՆԵԱՆԻ

ՆՈՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԵԱՆ, ՈՐՈՒՆ ՆԻՒԹՆ Է

ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ  
ԻՐ ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՈՐԾԵՐԸ



Այս տիտղոսին տակ լոյս պիտի տեսնէ 400 էջերէ բաղեցեալ մեծադիր ու գեղատիպ հատոր մը, նուիրուած՝ հերոսային ֆրանսային մեծադոյն հանձարին՝ Անաքոլ Ֆրանսի կենսագրութեան եւ անոր հսկայ ու այլազան դործերուն գրական ուսումնասիրութեանը:

Անաքոլ Ֆրանս ջերմեռանդ հաշասէր մըն է եւ իր ազնիւ սէրը մեր ցեղին հանդէպ հոսած է առատօքէն, մինչ իր զօր ձայնը համակ եւրոպային հռչակած է՝ հայութեան առաքինութիւնները։

Հայոց Հայրապետը դեռ նոր՝ այս մարդասէրին ուղղած է կոնդակ մը, որով չնորհակալութիւն կը յայտնէ մեծ Անաքոլ Ֆրանսին, երկար տարիներէ ի վեր եւ ալսօր ալ՝ հայ ազատագրութեան ի նպաստ պայքարելուն համար։

Ամէն Հայ պէտք է ճանչնայ Հայոց օտար բարեկամներուն ամենասիրելին, կարդալով աչս նոր գիրքը։ Անոր չափաւոր դինը ամենուն մատչելի ընծայուած է մասնաւոր զոհողութեամբ։

Անոնք որ այժմէն կը փութան իրենց բաժանորդագրութիւնը խրկել, այս գեղեցիկ հատորը պիտի ստանան Մէկ ՏՈԼԱՐԻ միայն։ Իսկ լոյս տեսնելէն վերջ՝ գիրքը պիտի արժէ։ — Մէկ տոլար 60 սէնք։

Դիմել հեղինակին, բաժանորդագրուիլ ուստով։

YERVANT MESSIAIAN  
1284 AMSTERDAM AVENUE,  
New York City.

400

ՀՀ Ազգային գրադարան



NL0358224

43574

9:15 a.m. 35 112' 600

—G—